



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԵՕԹԸ ԵՕԹՆԵԱԿՆԵՐԸ

Մ' էր որ ալ իշած լինի անոր իմաստը մեր այժմեան կենցաղական ըմբռնումներուն մէջ, Մեծ-Պահքը կը պահէ տակաւին իր նշանակութիւնը, մեր ծիսական կազմին մէջ՝ խորհրդաւոր պաշտամունքի իր սրտազրաւ քաղցրութեամբը, և մեր բարոյական կեանքին մէջ՝ հոգևոր մտամփոփումի և կրօնական խոկումի հրաւիրող ձգողականութեամբ մը, որուն հանդէպ չեն կրնար մերժումի կեցուածք պարզել ամենէն սկեպտիկ սիրտերն անգամ:

Սքանչելի է արդարև մեր պատուական նախնեաց խորհրդագրած ոգին, որ կրցեր է, Գրիստոնէութեան տօնը կանխող այս եօթը եօթնեակներու յիանօրեայ շրջանին մէջ, դասաւորուած պատկերներու շարթէ շարթ յաշորդականութեամբ մը, աստիճանաբար ընդլայնելով՝ հաւատացեալին սիրտին մէջ հետզհետէ մշակել մեր կրօնքին ամենէն հիմնական մէկ հարցը, որ խարխսն իսկ է մեր բարոյականին, և որուն ամբողջական բայց կէտ առ կէտ ըմբռնումովը միայն հնար պիտի ըլլար հասկնալ մեր Փրկչին չարչարանաց, մահուան և յաբուութեան խորհուրդը:

Այդ հարցը, «բարոյական ազատութեան» կամ մեղքի դէմ կռիւին սկըզբունքն է ինքնին, զոր սխալ պիտի չըլլար այսպէս բանաձևել. անվերջ կռիւ մըն է մարդուն կեանքը, նիւթին և խորհուրդին, երկրաքարշ կիրքերու և բարձրագոյն իտէալի մը միջև մղուած մշտական պայքար մը, որ ուրիշ բան չէ ըստ ինքեան եթէ ոչ մարդուն բարոյական արժանաւորութեան փորձահանդէսը:

Աստուածաշունչը, «մեր մոլորակին վրայ բարիին ու չարին միջև մղուած անեղ պատերազմին այս անբաղդատելի դիւցազներգութիւնը», պատմութիւնը, որուն ներկայացուցած դէպքերու խորքին մէջ, շահուած կամ կորսնցուած սահմանի կռիւներուն և ինկող կամ բարձրացող պետութեանց տարեզրութիւններէն աւելի, ժողովուրդներու և զանոնք վարողներու հոգւոյն մէջ կատարուած բարոյական ոգորումներու պատկերն է որ կը շարժի. զրականութիւնը, որ կիրքերու իրական կամ արուեստագործուած տեսարաններուն մէջէն մարդկային հոգիին զեղեցկութիւնը կամ սարսափը կը ցուցադրէ. տիեզերական ողջմտութիւնը վերջապէս, ամենէն աղարտիչ ներգործութեանց ներքև իր նախկին յըստա-

կութիւնը միշտ ալ պահած այս զգացումը . ասոնք ամէնքը , այլ և այլ կերպերով , այսինքն իւրաքանչիւրն իր եղանակով , կը հաստատեն այդ կուիւն իրականութիւնը :

Մարդս չի կրնար հրաժարիլ , ինչպէս թերևս քիչ մը ճշմարտագանցօրէն կ'ըսէ քրիստոնեայ իմաստասէր մը , ոչ իր մեղքերէն և ոչ ալ Աստուծմէ : Մինչ մէկ կողմէն մարմինին բնագոյր այս աշխարհին կը կապէ զինքը , միւս կողմէ խորհրդաւոր ձգտում մը գայն միշտ կ'ուզէ գէպի անտեսանելի աշխարհ մը : Գէպի շարը հակամիտութիւնը , ըստ Ս. Գրքին նոյն իսկ , որոշ չափով մը բնածին վիճակ մըն է կարծես մարդուն մէջ . բայց բարիին տեսչը , ինչպէս աւելի պայծառօրէն կը հաստատէ Աւետարանը , անոր հոգիին ամենէն լուսաւոր զիծն է , և զերգանց ապացոյցը՝ բովանդակ արարչութեան մէջ անոր ունեցած զիրքին անժխտելի բարձրութեանը :

Արդ , ճիշդ այս գաղափարը՝ մեր կրօնքին և անոր բարոյականին ամենէն ամուր և սրտաուռչ այս սկզբունքն է որ Մեծ-Պահքը պատկերազարդօրէն կը ներկայացնէ իր եկեղեցական սլաշտամունքի մարդը՝ սարուածքին մէջ : Աղօթք և ընթերցում , երգ ու ծէս , այսինքն կրօնի զգացումն ու արուեստին ճաշակը ընդխառնուած են հոն իրարու , իմաստնօրէն դաշնաւորուած վայելչութեան մը մէջ ոգևորելու համար Աւետարանի ամենէն սքանչելի մտածումներէն մին :

Արագ և ամփոփ ակնարկով մը անցնինք եօթը եօթնեակներու այդ պատկերամատենին մէն մի էջին առջեւէն , տեսնելու համար թէ մեր նախնեաց հաւատքն ու տաղանդը յղացումի և արտայայտութեան ինչ մաքուր և կենդանի ներշնչումներով դրոշմած են անոնց վրայ , իրրև հնադարեան խճանկարի բեկորներու վրայ , առաքեալին հոյակապ բացատրութեան համեմատ՝ մեղքին դէմ « արեամբ չափ պատերազմելու » պարտաւոր մարդկային հոգիին փրկագործութեան աստուածային տուամը :

Անոնցմէ առաջինը , որ « Բարեկենդան » յորջորջուեր է , հաւանաբար Հին Հայ Հաւատքէն վերապրած և քրիստոնէական բարեքումով կերպաւորուած բաւուով մը , մարդուն ծագումին քրիստոնէական գաղափարը կը պանծացնէ :

Աստուծմէ՛ սերած ենք մենք . իրաւունք ունէր թէ՛ Առաքեալին ծանօթ հին հեթանոս բանաստեղծը , որ ըսեր էր թէ « Անոր (այսինքն Աստուծոյ) ցեղէն ենք մենք » (Գործք Ժէ. 28) , և թէ՛ ԺԹ. դարու ամենէն փայլուն քրիստոնեայ քերթողներէն մին , որ չքնաղ ներշնչումով մը ոգեր էր . « Ինկած աստուած մըն է մարդս , որ երկինքը կ'երագէ » : « Աստուածային իմ յափրանքներն , կ'ըսէ ուրիշ մը , պէտք է ծագում մ'ունենան , ի դուր կը փնտտեմ գայն իմ տղմուտ սրտին մէջ . կը լսեմ որ մէջս կուլայ օտարական մը վսեմ , որ իր անունն ու հայրենիքն ինձմէ՛ ծածկած է իսպառ » :

Մարդկային սրտին համար որքան կազդուրիչ է այդ գաղափարներուն աստուածաշնչական սա յեւուածքը . « Աստուած իրեն նման , այսինքն հոգեղէն էութեամբ ստեղծեց մարդը . երջանիկ կեանք տնօրինեց անոր համար . դրախտը տուաւ անոր բնակարան » . ու որքան պարզ բայց վսեմ դարձուածքով մըն է

որ Շարականի բանաստեղծը կ'որոշակէ այդ իմաստը, երբ կ'երգէ. «Հօրը էակից և Հոգին համադոյ բանը, իր պատկերը խառնելով մարդուն հողանիւթ ընութեանը հետ, դրախտին մէջ բնակեցուց զայն. երջանիկ էր մարդը հոն, Աստուծոյ զգալի մերձաւորութեանը մէջ, երբ Անոր լոյսին ճառագայթը կը տպաւորուէր իր վրայ»:

Աստուծոյ՝ սերած է մարդը՝ ահա՛ սկզբունքը. մեր ծագումին յուշքով, այսինքն Աստուծոյ մտածումով միայն կրնանք երջանիկ ըլլալ՝ ահա՛ և բարոյականը, ուղղութիւնը և կանոնը մեր կեանքին:

Այդ կեանքին երկրորդ հանգրուանը կը ներկայացուի յաջորդ կիրակիի պատկերով, որ պատկերն է արտաքսումի գաղափարին:

Բարոյապէս և իրապէս՝ առասպել մը չէ բնաւ անկումին աստուածաշնչնաչական պատմութեամբ. բնագրական անմեղութեանէն զիտակից սրբութեան՝ այսինքն կամաւոր հնազանդութեան տանող ուղին զայթուած ճամբայ մը եղած է յաճախ մարդուն համար:

Երբ կամքն իր կորովը կը տրամադրէ առաւելապէս եսի զգացումին, մարդկային ամենէն զեղեցիկ կարողութիւններէն կը ծնին ամենէն չարագործ ոյժերը. բռնութեան և կործանումի գործիքներ, որոնք աւեր և ապականութիւն կը սփռեն ամէն կողմ: Այսպէս է որ հանճարին ձիրքը, զիտութեան՝ զրականութեան եւ արուեստներուն մէջ, հեռացուցած է ստէպ մարդերը Աստուծոյ, ամբարիշտ հպարտութեամբ արբեցնելով միշտ նախ զանոնք:

Ու արժան է դիտել թէ մարդուն մեծութիւնը, իր մեծ ծագումին այս փաստը, երեւան կուգայ իր այլասերումի ահաւոր վիճակին մէջ անգամ: Մինչ անբանը իր գործել կրցած շարութեանց սահմանին մէջ կը մնայ ինչ որ էր, մարդը՝ դժոխային զեղծամտութեանց մէջ հետզհետէ աւելի կը կատարելագործէ իր կարողութիւնները: Տեսէ՛ք զիտութեան նախամտածուած ոճիւրները, որոնք իրարու կը յաջորդեն ամէն օր. հանճարին զարհուրելի զիւտերը՝ պատերազմի արհաւիրքներուն մէջ, որոնք ջնջումին գործը ահարկու ճարտարարուեստի մը սոսկումներուն կը տանին շարունակ: Եթէ մէկ կողմէն անոր առաքինութիւնները բարձրագոյն ծագում մը կը ցուցնեն իր մէջ, միւս կողմէ՛ միասելու իր դիւային հնարամտութիւնները ինկած աստուած մըն է որ կը մատնանշեն անոր մէջ: Այո՛, որովհետև որքան բարձրէն պատահի՝ այնքան սոսկալի կ'ըլլայ անկումը:

Ընդունինք թէ մարդկութեան պատմութեան ճամբուն վրայ տեսնուած քաղաքակրթական ելեւէջներու զէպքերը անկումներու և վերականգնումներու ստուգութեամբ միայն կրնան բացատրուիլ. իսկ մեր հոգւոյն մէջ շարունակ յառնող գերագանց վիճակի մը տեսնն ու կարօտը՝ կորուսուած գերագոյն նախապիւճակի մը իրականութեամբ միայն կրնան մեկնուիլ:

Անիրական հարցի մը վրայ չէ որ եկեղեցին կը հրաւիրէ ուրեմն մեր ուշը, նախածնողաց զրախտէ արտաքսումի աստուածաշնչական պատկերին առջև կանգ առնել տալով մեզի:

Բայց փրկութեան գաղափարին և փրկագործութեան խորհուրդին ամենէն կենդանի ներկայացումն է Անառակին առակը, Սուրբ Գրքի զրականութեան այս

մարզաբիտը, որ Աւետարանին մէջ աւետարան մըն է ինքնին: Մեղքին դէմ մղուած կռիւին անեղ տեսարանն է անիկա. ու մարդկային հոգիին համար չկայ աւելի կազդուրիչ քաղցրութիւն մը, քան ինչ որ կը բղխի անոր զաղափարէն:

Քրիստոնէին համար ամենէն աններելի բանը անյուսութիւնն է. առանց բնաւ տարուելու ամբարհաւաճ հակումներէ, իրաւունք և պարտականութիւն ունի անիկա խորհելու թէ ինքը կորսուելու սահմանուած էակ մը չէ բնաւ, թէ Աստուծոյ համար անզին արժէք մըն է ինքը, հոգածութեան առարկայ՝ խանդաղատելի էակ մը, արժանի սիրոյ ամենէն անայլայլ զորովանքին, զոր մարդկային լեզուն հազիւ կրնայ արտայայտել ծնողական սրտի պատկերովը: Իր ամենէն մեղաւոր թարթափանքներուն մէջ մոլորած մարդն իսկ, բաւական է որ իր սրտին մէջ իսպառ շիջած չըլլայ փրկուելու իղձը, մոռցուած չէ տակաւին Աստուծոյ սիրտին մէջ: Աւետարանը, կրօն փրկութեան, կորսուած մարդուն հետազօտութիւնն է:

Ամենավսեմ ներշնչումով մըն է որ օրուան շարականը այդ իմաստը կ'արտայայտէ սա բառերով. «Որ լուսով աստուածութեան քո լուցեր զճրագ մարմնոյդ, ածեր աւել տան քո աշխարհի, վասն պատկերին քո զոր նորոգեցեր». յանձին Քրիստոսի մարդացեալ Բանը, Աստուծոյ լոյսովը վառուած այն ճրագը այսինքն յայտնութիւնն է որ աշխարհի տան մէջ յաւիտենականին կորսուած պատկերը, այսինքն մեղաւոր մարդը կը փնտռէ:

Մեծ Պահոց Գ. Կիրակիի ընթերցուածներն ու երգերը սրտազրաւօրէն կ'ընդլայնեն այս զաղափարը, որ բարիին ու չարին միջեւ մարդկային հոգիին մղած պայքարին աւելի պարզուած մէկ դիմայեղութիւնը կը յայտնէ:

Այդ պայքարին մէկ ուրիշ վիճակն է զոր կը ներկայացնէ, յաջորդ Կիրակիի Տնտեսին առակը: — Արմատը բոլոր շարիքներուն՝ որոնցմով աշխարհ կը պաշարէ մարդկային կեանքը, ընդհանրապէս արծաթասիրութիւնն է, հարստութեան տենչը, որ կամ շուայտ մսխումի սանձարձակութեանց մէջ կը կործանէ և կամ ազահութեան զրկանքներով կը խեղդէ և կը տրորէ իրմով մոլեգնածին և ուրիշներու կեանքը: Կիրքերն ու մոլորութիւնները, ա՛յդ ճամբով, ստացուածքին ծայրայեղութենէն դրուած բնագդէն է որ կը մանեն հոգիէն ներս: Ա՛յդ մեղքին զոհը պիտի ըլլար անառակ որդին, եթէ իր սրտին խորը անթեղուած չըլլար տակաւին կայծ մը իր հօրը յուշքէն, որ ի վերջոյ սիրոյ ճամբան բացաւ իր առջև դէպի ծնողական տունը:

Ստացուածքը կամ նոյն իսկ հարստութիւնը, իբրև կենցաղական կարիքներու բաւարարութեան տեսակէտով երբեմն անհրաժեշտ եզոզ պայմաններ, անշուշտ չեն կրնար իսպառ արհամարհելի նկատուիլ. ոյժ մըն է դրամը, զոր կարելի է զործածել բարձր նպատակներու. բայց խեղ ոյժ մը, որ, չսանձահարուած պարազային, կրնայ քանդել ամբողջ բարոյականը. ինդիրը՝ զայն բարի ուղղութեան մը վրայ պահել կարենալու եւ հոգեւոր կեանքի մէջ զայն ոյժերու հուսարակչութեան տարր մը դարձնել զիմնալուծն վրայ է. այդ բանը յաջողցնելու տեսակէտով՝ սքանչելի տիպար մըն է Տնտեսը, որ կրցաւ իրարու հետ հաշտեցնել հացին ու պատիւին զգացումները, ու ներդաշնակուած կցորդութեան մը մէջ լծորդելով իմաստութիւնը, բարութիւնը և կամքը, իր խախ-

տած ապագան կը շինէ ուրիշներուն ոչ թէ կործանումովը —, ինչպէս կ'ընեն յաճախ աշխարհի հողիովը խանգարուած սիրտեր — այլ ընդհակառակն կանգնումովը:

Միխիթարուի՝ միխիթարելով, շինուի՝ շինելով. այս է Աւետարանի բարոյականին պահանջը: Ընկերային կեանքի խաղաղութիւնը կրնայ ստացուիլ մըտաւորական, բարոյական, սնտեսական, քաղաքական և մարդկութիւնը դէպի կատարելութիւն մղող ոյժերուն տնտեսութեամբը և հաւասարակշռութեամբը միայն: Անկանոնութեան ծնունդն է միշտ մեղքը. ու անոր դէմ կռիւին, այսինքն բարոյական կռիւին լաւագոյն զէնքերէն մին է իմաստութեամբ և բարութեամբ կառավարուած կամքը:

Որպէսզի սակայն հնար ըլլայ այդ կռիւը մղել անյեղ վճռականութեամբ, որպէսզի մեր մահկանացու քայլերը դեղեկոտ տարուբերումներու շմատնուին փրկութեան քարքարուտ ճամբուն վրայ, և կորուստի վիհերը, որոնք ամէն վայրկեան մեր առջեւ կը բացուին թակարդող հրապոյրներու ներքեւ, չփորձեն զմեզ, պէտք է որ մեզի հետ ունենանք միշտ Աստուծոյ խորհուրդը. անոր լոյսը միայն, ինչպէս Արիադնէի թելը՝ լաբիրինդոսի վտանգաւոր խաւարին մէջէն, պիտի կրնայ առաջնորդել զմեզ փորձութեանց զահավէժներով լի այն մութ բաւիղին մէջ, որ աշխարհն է: Արդ, այդ լոյսը կարելի է անշէջ պահել հողին խորը՝ Աստուծոյ հետ տեսական հաղորդութեան այն եղանակով, զոր աղօթքով միայն կարելի է ունենալ:

Աղօթել զիսնալ կը նշանակէ ոչ միայն ցանկալ փրկութեան, այլ մանաւանդ հաւատալ անոր կարելիութեան: Աստուծոյ կամքին յայտնութիւնն է որ պիտի ցուցնէ մեզի թէ որո՞նք են այդ կարելիութեան պայմանները. ու աղօթքը սրտին մէջ վառուած ճրագ մըն է կարդալու համար զերագոյն իմաստութեան օրէնքը, Աստուծոյ կամքը: Անձանձրոյթ աղօթել՝ ըստ Տէրունական պատուէրի, կամ «աղօթից ստէպ կալ» ըստ առաքելական յանձնարարութեան՝ զայդ կը նշանակեն, ու ե. Կիրակիի Գատաւորի առակին մէջ նկարագրուած աղօթաւոր կիրը այդ խորհուրդն է որ կ'անձնաւորէ:

Իր աստուածագործ երջանկութիւնը կորանցնելէն ետքը վերստին փրկութեան լոյսին դարձած և անոր ճամբան մտած մեղաւորը երբ արթուն պատուիրանապահութեամբ և հոգևոր կեանքի զգաստ տնտեսութեամբ կը յաջողի անշեղ ուղղութեան մը վրայ դնել իր բարոյականը, շուտով կը սկսի ներքին վերանորոգումի վիճակը: Հաւատացեալին կեանքին ամենէն անոյշ ժամն է այս. վասզի երբ մաքրութիւնը ներքուստ կը կատարուի, կամ, Աւետարանի պատկերով, երբ բաժակը ներսէն է սրբուած, աճումը, որ անթերի և արագ կատարուելու համար պէտք ունի ապականութենէ զերծ մթնոլորտի, կը յառաջանայ արդիւնաւորապէս:

Իր փրկութեան հաւաստիքովը պայծառացած հողին այն ատեն կը լեցուի երանական բերկրանքով մը, որ ներքին առողջութեան մը զգացումին պարզեւած զոհունակութիւնն է բովանդակապէս: Ինչպէս կ'ուրախանայ ապաքինումի սկսած հիւանդը՝ տեսնելով բժիշկը, նոյնպէս զուարթ քաջութեամբ կ'ողևորուի մեղքին դէմ կռիւէն յաղթական դուրս եկող հողին, իր երազած իր

տէալին ողջագուրումին մէջ մօտեցած զգալով ինքզինքը իր Աստուծոյն: Մօտաւորութեան այդ զգացումը, որ ահաւոր պիտի ըլլար ինկած և վերականգնումի ամէն յոյսէ զրկուած սրտին համար, հրճուանք և խրախոյս միայն կ'ազդէ իրեն, որովհետև իր խղճին իսկ վկայութեամբը համոզուած է այլ ևս թէ իր քայլերուն ներքև ոտնահարուած է մեղքին վիշապը:

Այդ բերկրալից զուարթութիւնն է որ կը հնչեցնէ Շարականին քնարը: Զ. Կիրակիին, Սագմոսերգուն (ԴՆ. 12) մտասքանչութենէն փոխ առնուած ներշնչումով մը երգելով. «Յնձամբ եւ մեք ծառք անտառի, ընդ զալուստ Տեառնդ կրկնակի»: Ինչպէս առողջ կենսունակութեամբ աճած ծառերը, եթէ ի վիճակի լինէին զգալու, պիտի խտրային ցնծալից խայտանքով, տեսնելով յօտոց ի ձեռին իրենց եկող իրենց տէրը, վստահ լինելով թէ անիկա ոչինչ պիտի գտնէ իրենց վրայ՝ արժանի հատումի, նոյնպէս սրբուած և արգարացած մեղաւորը անհուն եւ խանդաղատազին ոգեւորութեամբ մըն է որ պիտի դիմաւորէ իր Փրկիչը, երբ իր հաւատքը կամ եկեղեցին կ'աւետէ Անոր մօտենալը իրեն:

Ու եօթներորդ կամ վերջին այսինքն աւագ եօթնեակը կը ցուցադրէ աշխարհի փորձութեանց յաղթած, հաւատքով և յոյսով և սիրով զօրացած մարդուն այսինքն ճշմարիտ քրիստոնէին անցքը՝ Գրիստոսի շարձարանաց և մահուան արհաւիրքներուն մէջէն դէպի անոր յարութեան փառքը, որ պսակն է փրկագործութեան խորհուրդին:

Եօթը եօթնեակներուն այս պատկերաշարը նկարագրական պատմութիւնն է մեղքին դէմ հոգիին մղած պատերազմի տռամին, տեսակ մը աստուածաշնչական ոգիսական, ուր կը տեսնենք թէ մարդկային կամքը, Աստուծոյ զգացումովը ոգեւորուած եւ շնորհաց լոյսէն առաջնորդուած, ի՞նչպէս կրնայ առաթուր կոխել ամէն վտանգ եւ փորձութիւն եւ աներկմիտ վստահութեամբ դիմել դէպի իր բարոյական ճակատազրին իրականացումը:

* * *

ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ՄՏԱՆՊԱՆ ՅՈՒՔԵՐ

Շ Ն Ո Ր Հ Ք Ե Ի Ա Ր Դ Ա Ր Ո Ւ Թ Ի Ն

Շնորհքը, այնպէս՝ ինչպէս Աւետարանը կը ներկայացնէ զայն, ամենէն փայլուն պարգևը, ամենէն հանդիսաւոր օրհնութիւնն է զոր օրէնքը կրնայ ընդունիլ: Թոյլ ներողամտութիւնը և հեշտ անհոգութիւնը չէ անիկա տկար հօր մը, որ, իր խտտութենէն յոգնած, աչքերը կը գօցէ յանցաւոր զաւակի մը թերութիւններուն առջև: Անգործութիւնը չէ անիկա միակիտ կառավարութեան մը, որ, չկարենալով խափանել անկարգութիւնները, թոյլ կուտայ որ քնանայ օրէնքը, ինքն ալ քնանալով անոր կողքին: Սուրբ բարութիւն մըն է անիկա, տկարութիւն չճանչցող սէր մը, որ թէ՛ կը ներէ և թէ՛ իրաւունքը տեղը կը տանի: Կարելի չէ բնաւ որ կարգ ու կանոնի գերադոյն տնօրէնը թոյլատրելի գտնէ անկարգութեան ստուերն իսկ, ոչ ալ՝ որ Աստուած, որ նոյն ինքն սրբութիւնն է, աննկատ թողու իր տուած սուրբ օրէնքներուն ամենադոյզն խախտումը: Ասոր համար է որ զատադարտութիւն ալ կայ փրկութեան մէջ. Աստուած չկրցաւ զմեզ փրկել՝ առանց ինքն զմեզ հազնելու, ոչ ալ մենէ մէկը զառնել՝ առանց մեր տառապանքն իր մէջը ամփոփելու: Խաչը, թէ՛ շնորհաց և թէ՛ օրէնքին յաղթանակի նշանն է նոյն աստուծոյ իջէ՛ք այդ խորհուրդին խօրը, ու պիտի տեսնէք թէ քան զայն ոչինչ աւելի գերլիբրոյ է բանականութենէն, և քան զայն ոչինչ աւելի համաձայն է անոր: Ու ձեր մարդկային բոլոր գիւտերուն մէջ ի դուր պիտի փնտռէք ուրիշ գաղափար մը որ կարենայ այնքան ներդաշնակօրէն փայլեցնել այն բոլոր ստորոգելիները, որոնցմէ կը բաղկանայ Աստուծոյ կատարելութիւնը:

Ա. Վ.

ԿՐՕՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ ԵՒ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

Մարդկային ամէն զարգացում կ'անցնի վճռական պահերէ, որոնք լոյս աշխարհ կը հանեն յամբօրէն հասունացած և մինչև աշխատանք Աստուծոյ միայն ծանօթ անօրինութիւններ: Այդ բախտորոշ ժամը հրնշամ էր վերջապէս մարդոց Փրկիչին համար. ազգանշանը տրուեցաւ Անոր հանգիստմով Յովհաննէս Մկրտչին, իր կարապետին:

Մարգարէներու այս վերջինին գործին կրօնական տարողութիւնը կրկնակ կերպարանքներով կը ներկայացնեն մեզի Ս. Կրքի պատմութեան քննարկը. Յովհաննէս կը խօսի և ծէս մը կը հաստատէ:

Անիկա ամենէն առաջ կը քարոզէ մերձաւորութիւնը դաստաստանին, ուսկից կ'երկարակացնէ զՂուամի հարկը: «Ապաշխարեցէք, կը գոչէ, զի մերձեալ է արքայութիւն երկնից» (Մատթ. Գ. 2): Այլապէս ըսելով, եթէ Յովհաննէս կ'ուզէ բարոյական կերպարանափոխութիւն մը յառաջ բերել ժողովուրդին մէջ, պատճառն այն է որ կ'ուզէ դայն պատրաստել ընդունելու աստուածային թագաւորը, որ պիտի գայ: Ժամանակը լրացած է: Հասկնալի է թէ ինչո՞ւ համար Իսրայէլ, լսելով այս յայտարարութիւնը՝ խորունկ յագոյցմի է մատնուած, և թէ ինչու համար անոր պետերը — հակառակ որ յետոյ բաւական անտարբեր մնացին այս մասին — չկրցան զիմազրել անհղաստահեղեղի մը պէս պայթող այն պատգամին առաջին բաղխումին, և տատամսումի մատնուեցան, երբ առաջին անգամ անոր մասին խօսուեցաւ իրենց (Ղուկ. Է. 30, Մատթ. ԻԱ. 25-27): Ամբոխական զեղում մը, ազգային շարժում մըն էր եղածը, անբաղդատելի կերպով հզօր. Հրէաստանի բոլոր կողմերէն կը խուժէին՝ երթալ լսելու Եհովայի խտականաց մարդարէն (Մարկ. Ա. 5, Մատթ. Գ. 5, 6):

Իայց Յովհաննէս Մկրտիչ չէր ուզեր խորութի իր խօսքին յառաջ բերած այդ խանդավառութենէն: Իրեն կեղակարծ կը

թուէր այդ բուն ոգևորութիւնը. ուստի իր բոլոր ոյժովը կ'ուզէր հանդարտեցնել զայն: Պէտք է զիտել թէ ի՞նչ լեզու կը գործածէ անիկա ամբարտաւան այն Հրեաներուն հանդէպ, որոնք կ'երեւակայէին իրենց սերնդական ծագումով իսկ արդէն իրաւունք ձեռք բերած ըլլալ երկնային թագաւորութեան մէջ մտա գործելու: «Մի՛ համարիչիք սակ յանձինս, կը գոչէ անիկա, թէ ունիմք մեք հայր զԱբրահամ. առ սեմ ձեզ զի կարող է Աստուած ի քարանցս յայտցանէ յարուցանել որդիս Աբրահամու» (Ղուկ. Գ. 8, Մատթ. Գ. 9): Ինչ որ Տէրը կ'ուզէ, արդարեւ, միտքի և հետեւաբար վարքի փոփոխութիւն մըն է, որ միայն կրնայ տեսական արդիւնքներ յառաջ բերել: Իսկ Իսրայէլացի բարեկարգիչը ամենէն ազգու կերպին կը զիմէ, գործունէութեան ամբողջ ծրագիր մը գծելով. կը պահանջէ որ զեղծումները ջնջուին, և ամէն ոք կատարեալ ուղղամտութեամբ արգարութիւն ընէ իր մերձաւորին (Ղուկ. Գ. 10-14):

Հասկնալու համար այս քարոզութեան իմաստը, պէտք է զգուշանալ զուզակը՝ սեղէ զայն արդարացումի այն վարդապետութեան հետ, զոր աւելի յետոյ պիտի ընդլայնեն առաքելները: Յովհաննէս Մկրտիչ, — թո՛ղ չմոռցուի այս կէտը, — բնաւ յաւակնութիւն չունի մարդոց փրկութիւն տալու. անիկա կը բաւականանայ Անոր ճամբան միայն հարթել: Իայց եթէ այս պարտաւորութիւնը զղջում կը պահանջէ իբրև հարկաւոր պայման, քանի որ ինքզինքը մեղաւոր յայտարարելով է միայն որ մարդ կրնայ իրականացնել փրկութեան գործը, այս կերպով ձեռք բերուած բարեքումն ալ ա՛յն տան միայն իրական պիտի երեւի երբ իրեն հետ բերէ անոր ոյժին և լրջութեանը վկայող փոփոխութիւններ: Այս է ուզիլ և բոլորովին գործնական նըպատակը կարապետին խօսքին: Իսրայէլը անոր մղելու համար, Յովհաննէս չի խնայեր ո՛չ խօսքի և ո՛չ սպառնալիք: Կը թօթուէ ամբողջ թափովը իր կշտամբանքներուն, որոնք սայրասուր սուսերի մը հարուածներով կարծես կը զարնեն: «Մընունդք իժից, կը ձայնէ իր շուրջն եղողներուն, ո՞ր հոյս ձեզ փախչիլ ի բարկութենէն որ զալոցն է. . . անա տապար առ արմին ծառոց զնի. ամենայն ծառ, որ

ոչ առնէլ զպատու ըբարի, հատանի և ի հօւր արկանին» (Ղուկ. Գ. 7-9, Մատթ. Գ. 7-10): Ուրիշ խօսքով, եթէ Մեսիան մերձ է, աշխակ կուզայ ոչ միայն օրհնելու համար իր ժողովուրդը, այլ նաև պատահասելու խեղճերը. զգուշացէք ուրեմն և ապաշխարեցէք:

Պէտք է երևակայել տպաւորութիւնը, զոր այս հատու խօսքերը հարկ է որ յառաջ բերած ըլլան. Յովհաննէս, սակայն, չի գոհանար միայն քարոզելով. անիկա կը խտացնէ իր ուսուցումը և անոր մարմին կուտայ ձէսի մը մէջ: Թէ անոր ժամանակակիցները իր գործին ամենէն յատկանշական կողմը ա՛յդ բանը նկատեցին, կը հասկըցուի անոր արուած «մկրտիչ» անունէն: Հակառակ որ լուացումը հրէական սովորութեան կամ մարգարէներուն ընտանի եղած կարգ մը պատկերները յիշեցնող բան մըն էր Յովհաննէս հաստատածը, այնու ամենայնիւ իր ճշգրտութեամբ այս ձևովը բողոքովին նոր բան մը նկատուեցաւ ան, վասնզի աբբիներու յիշած նորադարձի մը կըրտութիւնները յետնադոյն ծագում մը ունին: Եւ սակայն, բացայայտ է այս տարրութեան իմաստը: Ինութեան մէջ, ջուրը գերազանցապէս մաքրիչ տարրն է. ուստի ամենուն աչքին առջև կ'ուզէր թափանցիկ յստակութեան նշանով մը ցուցնել թէ Աստուծոյ թագաւորութեան բարիքները վայելելու համար Իսրայէլ պէտք է լուացուի իր աղտերէն: Արդ, այս փոփոխութիւնը ա՛յն ատեն միայն կրնար իրական ըլլալ, երբ կատարուէր ապաշխարութեան անկեղծ զգացումով մը, ինչ որ կը բացատրէ յառաջագոյն խոստովանութիւնը, զոր մարգարէն կը պահանջէր իրեն գիմողներէն (Մարկ. Ա. 5, Մատթ. Գ. 6) եւ սահմանը՝ զոր Աւետարանները կը գործածեն, երբ կը խօսին իմաստին «մկրտութեան», ապաշխարութեան ի թողութեան մեղաց» (Մարկ. Ա. 4, Ղուկ. Գ. 3):

Պէտք չէ մոռնալ սակայն որ, եթէ այս արարքը կը խորհրդանշէ բարոյական մաքրութիւն, ան չի կրնար իրականացնել զայն, ինչպէս կարապետը զայդ կը հասկըցնէ արդէն բաղդատութեամբը զոր կ'ընէ ընդմէջ իր մկրտութեան և մկրտութեանը անոր՝ զոր օր մը իրբև Մեսիա պիտի յայտարարէ (Մատթ. Գ. 11, Մարկ. Ա. 8,

Ղուկ. Գ. 16): Այսպիսի է ահա կրկնակ' այսինքն թէ՛ խոնարհ և թէ՛ փառասուր' նրկարագիրը Զաքարիայի որդւոյն կատարած գործին: Իր ոյժը անոր մէջ է որ Հին Ուխտը կը համառօտէ, աստուածային սրբութեան իր մեծ զաղափարովը, և յանուն օրինական կրօնին կը հրաւիրէ Իսրայէլը ճանչնալ իր մեղքը: Բայց հօս է նաև Յովհաննէս տկարութիւնը, որ ոչինչ չ'աւարտեր, անկատար է ինչպէս իր ներկայացուցած օրէնքը: Իր ձէսին հաստատումը, ինչպէս նաև իր քարոզութիւնը կը ցուցնեն ստորագոսս զիրքը որ արուած է իրեն. իր ամբողջ կարևորութիւնը այն յարաբերութիւններուն մէջ է, զոր ունի Անոր հետ՝ որ պիտի գայ:

Ուստի Յիսուսի մկրտութիւնը, որ կարապետին առաքելութեան բարձրակէտն է, նոյն ատեն ազդանիչն է անոր նուագումին. ասուօտեան աստղը կը տժգունի երբ տրեղակը հորիզոնին վրայ կը բարձրանայ: «Նմա սրբաւ է աճիլ եւ ինձ մեղմանալ» կ'ըսէր մարգարէն (Յովհ. Գ. 30): Յիսուս իրբև երեսուն տարեկան էր (Ղուկ. Գ. 23), ոյժի հասունութեան հասակը, երբ, զուրս ելլելով իր երկարատե առանձնութենէն, Գալիլայէն գէպի Յորդանան եկաւ: Այդ միջոցին, Յովհաննէս տակաւին չէր տեսած զայն (Յովհ. Ա. 31, 33), հակառակ երկու ընտանիքներու ազգականութեան, ինչ որ կը հասկցուի՝ երբ նկատի առնուի երկուքին ընտանիք գաւառներուն հեռաւորութիւնը, ինչպէս նաև Զաքարիայի որդւոյն վարած կենցաղը (Ղուկ. Ա. 80): Որովհետև ամէն նորագործ որ անոր կը մօտենար պէտք էր նախապէս խոստովանիլ (Մարկ. Ա. 5, Մատթ. Գ. 6), այդպիսի խօսակցութեան մը մէջ էր անչուշտ որ Յիսուս ինքզինքը ճանչցուց: Փրկիչը սովորութեան հետեւելով իր մեղքերուն համար թողութիւն խնդրեց արդօք, ինչպէս կ'ուզեն հաստատել բազմաթիւ քննադատներ. ա՛յս է որ յայտնապէս կը հերքէ Աւետարանը. վասնզի ինչո՞ւ այն ատեն Յովհաննէս պիտի գոչէր, կարծես զարհուրած՝ իրեն եղած առաջարկութենէ մը. «Ինձ պիտոյ է իքէն մկրտիլ, և զու առ ի՞նչ գաս» (Մատթ. Գ. 14): Ոտտակեաց մարգարէն, որքան ալ անողոք՝ ժողովուրդին վարքին վրայ ըրած իր գատումին մէջ, որքան ալ

սէզ՝ Հրէից զլիսաւորներուն հետ ունեցած իր յարաբերութիւններուն մէջ (Մատթ. Գ. 7, ևն.) իսկոյն կը խոնարհեցնէ իր զլուխը. ինչպէս բացատրել այս կեցուածքի փոփոխութիւնը, եթէ Զաքարիայի որդին զինքը ամէն օր չըջապատող հազարաւոր միւսներուն նման ապաշխարող մը միայն ունենար իր առջև: Երբ հրաւէր կ'ըլլայ իրեն մկրտելու զՅիսուս, կարծես սրբապղծութիւն մը կը թուի ատկա իրեն, ու ետ կը նահանջէ, բայց երբ իր խօսակիցը կը պնդէ, Յովհաննէս կ'աղինա՞ծի և կը հնազանդի անոր իրրեւ իր տիրոջը (Մատթ. Գ. 15):

Ինչ է ուրեմն տարողութիւնը այս գործին զոր Փրկիչը կը պահանջէ կատարելու համար, ինչպէս կ'ըսէ, «զամենայն արդարութիւն» (Մատթ. Գ. 15): Strauss կը պատասխանէ այս հարցումին, ըսելով թէ ասկա Յիսուսի կողմէն յայտնի խօստովանութիւն մըն էր մեղքի, ենթադրութիւն՝ որ, ինչպէս ակնարկուեցաւ վերև, կը բաղխի Աւետարանի ամենայտօակ հասկըցողութեան: Shenkel Տէրոջը ենթարկուած արարողութեան մէջ կը տեսնէ ղևատական աղտերէ սրբացում մը միայն. այսինքն Յովհաննու հաստատած ձեւը կը նմանցնէ մօփսոսական լուսացումներուն, ինչ որ մարգարէին գործը կը մերկացնէ այն բարձր ինքնատպութենէն զոր բնաւ չեն ուրացած իր ժամանակակիցները: Ըստ Stapferի, Յիսուսի զրգապատճառները հետեւեալներն էին. «նախ կ'ուզէր ցուցնել թէ ինքը ամբողջովին կը յարէր Յովհաննու գործին: Յետոյ, ինքն ալ կ'ուզէր կարգը անցնիլ խոնարհներուն և փոքրիկներուն, որոնք իրենց կապը խզած էին այլևս անցեալին հետ . . . վերջապէս Յիսուս որոշած էր քարոզել՝ ինչպէս Յովհաննէս, չըջիլ ամէն կողմ, ըսելով Մկրտչին պէս. «Ապաշխարեցիք զի մերձեալ է արքայութիւն Աստուծոյ»: Այս ամէնը կարկառուն կերպով չ'երևցնէր Փրկչին անձնաւոր վճռականութիւնը և անհատականութիւնը: Աւելի ճշգրիտ տեսութեամբ, զոր կ'ընդլայնէ բարձր լիզուով մը, Keim կը նկատէ Յիսուսի մկրտութիւնը իրրեւ յանձնառութիւնը իր մեծական գործին: Դադափարը ճիշդ է, բայց բաւական չէ աս. պէտք է, կարելի եղածին չափ, լա-

ւազոյնս բացատրել ինչ որ ներքին է եւ խորհրդաւոր՝ այս արտակարգ գործին մէջ: Կարապետը չըջապատող հրեաներուն համար մկրտութեան խնդրանքը համազօր էր աղտի յայտարարութեան: Արդ, Քրիստոս խոստովանելիք յանցանք չունէր, քանի որ իր մտնկութենէն ի վեր, անդու և անվրէպ մեծցած էր բարիին գործադրութեան մէջ: Բայց այս առանձնաշնորհութենէն կը ծնէր փորձութիւն մը. աշխարհի մէջէն անցած տառն առանձին մընալու, ու իր մենաւոր մեծութեանը մէջ անկարելի դառնալու փորձութիւնը: Յիսուս հպարտութեան այս միտքն է որ ի բաց կը մերժէ իր մեծական գործունէութեան մուտքին վրայ յայն իսկ: Իր կեանքին գործը կորսուածները փնտռել, մեղաւորը իրենց թշուառութենէն ազատել, իր բախտը բովանդակ մարդկութեան բախտին հաղորդընել չէ՞ միթէ: Ասոր համար է որ Տէրը սկիզբէն իսկ կը յայտնէ թէ իր ընդունած և ընտրած կերպին համաձայն է որ կը վարուի հիմա. եթէ անձնապէս յանցապարտ չի կրնար ճանչցուիլ, աշխարհի աղտն է որ կը ստանձնէ իր մկրտութեան պահուն. ու քանի որ Յովհաննու հաստատած ձեւը կը քողապերձէր մեղքը՝ ջնջելու համար միայն զայն, Քրիստոս իր վրայ կ'առնու անարգութեան այն բեռը, անկէց ազատելու համար մարդերը, զորս կ'ուզէ փրկել: Անձուկ աղերս մը կայ Յիսուսի պաշտօնին սկզբնական այս գործունէութեան և իր քաւարար մահուան միջև, մկրտութիւնը առաջին տեսարանն է ունայնացման և տառապանքի արիւնոտ այն ողբերգութեան, որ Դողզոթայի վրայ պլտի արտէր:

Բայց որովհետեւ Յաւիտեանականը կը բարձրացնէ անոնք որ զիտեն խոնարհիլ (Մատթ. ԻԳ. 12), զոհի ճամբուն վրայ առնուած այս քայլը կը ցուցնէ համապատասխան յառաջդիմութիւն մը Աստուծոյ շնորհաց ստացութեան մէջ: Սաչը, փառքի ճամբայ, յաղթանակ՝ փորձութեան դառնութիւններուն մէջէն. այս է ահաւասիկ Մեծիայի ասպարէզին համառօտումը (Փիլ. Բ. 6-11): Ընդունելով մկրտութիւնը, Քրիստոս իր անձը տուաւ մահուան, աշխարհի մեղքին համար. ու Աստուած այս վեհազոյն զոհողութեան կը պատասխանէ

իր սիրոյն ոչ նուազ շքեղ մէկ ցուցակութեամբը: Յիսուս երբ ազօթքի մէջ է, երկինք կը բացուի, ու Հոգին աղաւնակերպ կ'իջնէ անոր վրայ, մինչ ձայն մը վերէն իրեն կ'ուզէ գերագոյն հաճութեան ստեղծութիւնը. «Դու ես որդի իմ սիրելի, ընդ որ հաճեցայ» (Մատթ. Գ. 16, Մարկ. Ա. 10-99, Դուկ. Գ. 21-72, Յովհ. Ա. 32-34):

Յաճախ ըսուած է թէ Աւետարանը, որ նիւթապաշտութեան չափ կը դատապարտէ այլամերժ գաղափարապաշտութիւնն ալ, կը ներկայացնէ Յաւիտենականը՝ իբրև ազդող մարդկային էակին վերայ, իր ամբողջութեանը մէջ. անկէց են անշուշտ արտաքին այն նշանները, զորս կը ցուցնէ Ս. Գիրքը և որոնք կ'ընկերանան եղելութեան մը, որուն տարողութիւնը բարոյական է բացարձակապէս: Ինչ ալ եղած ըլլան սակայն այս երևոյթները, — որոնք պարզ է թէ չեն նշմարուած ամբողջէն, և որոնց ինչ ըլլալը անկարելի է ճշդել աւելի մօտէն — եթէ աղաւնին կը խորհրդանշէ Հոգւոյն անթերի պատգամը, ու բացուած երկինքը՝ աստուածային իրաց լիակատար ճանաչումը, երկնային ձայնը անոնց վրայ կ'աւելնայ՝ վաւերացնելու համար այս հրաշքը, հրապարակելով մասնաւոր յարաբերութիւնը որ այս վայրկեանէն կը միացնէ զՔրիստոս իր Աստուծոյն հետ: Եղածը ուրեմն Պօղոսի տեսիլքին մէջ եղածին պէս զորդայից եղելութիւն մը չէ, ինչպէս ոմանք ըսած են, այլ Փրկչին կրօնական գիտակցութեան և բարոյական ոյժերուն միաժամանակ զարգացումը, յառաջդիմութեան, կեանքի և ծանօթութեան մէջ: Ինչ որ Յիսուս կը նախազգար երկոտասանամեայ հասակին, այդ վայրկեանէն ալ յստակօրէն հասկցուած իրականութիւն մը եղաւ. ինքզինքը Որդի Աստուծոյ կը ճանչնայ ան, մարդոց եղածէն տարբեր լմաստով մը. համոզում՝ որ, մինչև իր էութեան խորը սուղուելով, այսուհետև պիտի ըսել տայ իրեն. «Ոչ ոք ճանաչէ զՈրդին եթէ ոչ Հայր» (Մատթ. ԺԱ. 27), «Ես և Հայր իմ մի եմք» (Յովհ. Ժ. 30): Բայց քանի որ ամէն ճշմարիտ գիտութիւն Աստուծոյ է ինքնին մի ոյժ, այն պահուն ուր Յաւիտենականը ինքզինքը կը յայտնէ Յիսուսի իբրև Հայր, անոր կը շնորհէ նաև իր Հոգիին լրութիւնը: Աստուած կուտայ

իր հրամայածը. Քրիստոս նուիրուած է իր փրկագործական պաշտօնին. Աստուած զայն կը ճօխացնէ շնորհներով՝ որոնք հարկաւոր են կատարումին համար այն գործին, որ անսահմանօրէն կը բացուի անոր քայլերուն առջև. այսինքն, Փրկչին մկրտութիւնը եթէ լրումն է իր պատրաստութեան ժամանակին, անիկա նոյն ատեն առաջին արարքն է իր մեսիական առաքելութեան պաշտօնին:

Աւելցնել պէտք է հոս թէ այս յիշատակելի դէպքէն նոյն խոյ, կը սկսի կարապետին երբեմնի մեծահոջակ գործին խոնարհումը: Յովհաննէս կը շարունակէ անշուշտ մկրտել (Յովհ. Գ. 23, 24), վասնզի անիկա ինքզինքը պարտաւոր կը զգայ աշխատելու ցորչափ կան հաւատքի հրաւիրելիք հրեաներ, և ցորչափ Աստուած իրեն չէ հրամայած քաշուիլ: Միայն թէ այլևս զալոց Մեսիայի մը, անձանթ փրկագործի մը մասին չէ որ կը խօսի, այլ վկայելով թէ տեսած է զայն, ժողովուրդին մեծարանքին կը յանձնարարէ զՅիսուս: Յայտնի է թէ խմբագիր աւետարանները կ'անդիտանան եղելութիւններու այս շրջանը, զոր չորրորդ աւետարանին միջոցաւ միայն կը ճանչնանք. ասկէց է, գոնէ մեծ մասամբ, անհամաձայնութիւնը՝ որոնք յաճախ մատնանշուած են այս երկու վաւերագրիներուն մէջ: Արդարև շատ անըման է լեզուն զոր այս երկու զուգահեռական պատմութիւնները կը դնեն մարգարէին բերանը: Բայց այսպէս նկարագրուած երկու ժամանակաշրջաններուն միջև է որ կը զետեղուի Յիսուսի մկրտութիւնը՝ զայն մատնանշող միջադէպերուն հետ, որոնք նոր հորիզոններ կը բանան Զաքարիայի որդւոյն առջև: Բաց աստի, այս ձայնը, իր բրտութեանը մէջ այնքան ազնիւ, պիտի խեղդուէր բնութեան ձեռքով, ու օրինական կրօնի վկաներէն վերջինը, իր արիւնովը կնքելով իր դիւցազնական յարումը իր գործին, պիտի անհետանար տեսարանէն, թողով որ հոն միայնակ և անմոլոր յառաջանայ երկար ատենէ ի վեր մարդերուն խոստացուած դիւցազնը, որուն գալուստը պատրաստեր էր ինքը հնազանդութեան և խոնարհ հաւատարմութեան այնքան սրտառու ռզուով:

Ժ. Գ.

ԿՐՕՆՔԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Ե. ԶԳԱԼԸ, ԽՈՐՀԻՂՆ ՈՒ ԳՈՐԾԵԼԸ
ԿՐՕՆՔԻՆ ՄԷՋ

Մարդ էակիրն բնական հարստութիւններէն եղող այս երեք ոյժերը իրենց վաշի տեղը պահանջած են միշտ անոր կըրօնքին մէջ. ու մարդ անոնց պահանջքներուն զոհացում տուած է այս կամ այն ձևին տակ: Ասոնցմէ իւրաքանչիւրին պատշաճ և համեմատական ընթացք մը, սակայն, չէ կրցած տալ առ հասարակ. մանաւանդ նախնական շրջաններու մէջ, երբ տիրական տարրն էր զգալը, գրեթէ անկարող գտնուած է միւս երկուքին պահանջքներուն զոհացում տալիլուիլ: Գրեթէ կ'ըսենք, վասնզի ամէնէն նախնական շրջաններուն իսկ, մարդ առաւել կամ նուազ չափով կրցեր է գործածել միտքը բնութեան երեւոյթներուն մէջ պատճառ և արդիւնքի, ու մասամբ ալ բնական օրինաց անփոփոխելիութեան համոզումով, առանց որոնց անկարելի պիտի ըլլար կեանքը: Անհասարակչուութեան այս երեւոյթը այսօր իսկ տեսնուած բան մըն է, միայն սա տարբերութեամբ, որ ոմանք կամ իրենց մտքին ամենակարողութեան վրայ վստահելով, կամ առանց մտքին կարեւորութիւն ընծայելու կուրօրէն այլոց օրինակին հետևելով, և կամ իրենց ազնիւ զգացումները անտեսել ջանալով կը դատարկեն սրտերնին ու ձեռնպահ կը մնան հոգեւոր գործերու մէջ. իսկ այլք՝ ընդհակառակն՝ իմացականութեան իր կարեւորութիւնը տալով հանգերձ՝ զարկ կուտան զգացողութեան, կ'անսան անոր, ու զայն կ'արդիւնաւորեն, Բասդալի հետ համաձայնելով՝ թէ le coeur a ses raisons que la raison ne connaît pas: Այս խտէլապաշտ համոզումը անոնց համար ներոյժ գորութիւն մը կ'ըլլայ որ իր զոհացումը կը փնտռէ հոգեկան վերացումներու և միտքի ապրումներու մէջ:

ա) Զգացում. — Նախնական շրջաններում իմացականութեան գաճաճ մնալուն, զգացողութեան յորդելուն, և առաջինին անբաւարարութեան պատճառով եղանակաւորումէ զուրկ և սանձարձակ մնալուն

համար մարդիկ ենթակայ էին տափակութիւններէ տարուելու: Այսպէս, բնութեանական երեւոյթներն ու աստուածներու կենցաղը իրենց հանգիտութեամբ մեկնելու հետեանքով կը կատարէին մարդկային կարգ մը բնական գործեր: Այս ուղղութեամբ շատ ըլլայ յիշել նոյնիսկ ետքի ժամանակներում տեղի ունեցող յունաց բազոսատօները իրենց աստուածապարակներով (Bacchant): Զգացողութիւնը, մանաւանդ այս հանգամանքով ներկայացողը, ժամանակի ընթացքին կ'ընդանակաւորուի մարդոց զարգացման զուգընթեր. աստուածներուն կամ Աստուծոյ մը այլևս չեն վերագրուիլ մարդակերպարանայ հանգամանք և ասոր ընկերացող անբարոյիկ ըմբռնումներ. մարդոց՝ իրենց պաշտած աստուածներուն նկատմամբ ըզգացած երկիւղը, յարգանքն ու սէրը կը փոխեն բնոյթնին. նոր ըմբռնումներու լոյսին տակ այդ բարդ և շփոթ զգացողութիւնները կը հասունանան, ու անհատն իր Արարչին ու իր միջև եղած լաւամաց սիրոյ գիտակցութեամբ կը ծաղկեցնէ պաշտամունք մը՝ որ կը վերանայ մինչև խորհրդապաշտութիւն: Մարդ՝ այլևս ամէն բանի պատճառ եղող և տիրող Գերագոյն Զօրութեան իսկութեան կ'ուզէ թափանցել, ու իր կէտ նպատակը կ'ընէ Անոր հետ յարաբերութեան մտնել ու միանալ իսկ: Մարդուն համար առ այդ չեն գօրեր իրեր, արարողութիւններ, ևայլն, որոնք, ընդհակառակն, անոր համար արգելք ալ կրնան ըլլալ. ուստի մերժելով կը մերժէ սեւէ արտաքին իր կամ տարր որ կրնայ պատահիլ իր եւ Աստուծոյն միջև: Ան կ'ընդունի որ բունականութիւնն ըստ բաւականի կրնայ մատնանշել ճշմարտան ու կեղծը, գեղեցիկն ու տղիւղը, բայց կը զգայ նաև որ ան հակամէտ է իր և Աստուծոյն միջև տեսնել անհուն անջրպետ մը, Արարիչը անմատչելի ընծայել արարածին. ուստի կ'անաստէ մտքին, ու առկախ կը թողու զայն, վայելելու համար ըլլայ արտակացութեամբ, ըլլայ ներհայնցութեամբ՝ Գերագունին հոգեպարար հազարակցութիւնը:

Մորհրդապաշտութեան ծննդավայրը պէտք է նկատել Հնդկաստանը, որուն համար յարմար գետին մը պատրաստած էր

համաստուածութեան ջատագով իր զըլ-
խաւոր կրօնքներով՝ Պրահմահանութիւն,
Պուտտայականութիւն: Իսկ անկէ զօրկ
կը ներկայանան հրեայ և յոյն մաքերը,
սուաջինն իր միաստուածեան իրաւաշ-
տութեամբ, և երկրորդն ալ բնապաշտու-
թեամբ, և որոնք, սակայն, նոր կաղա-
պարի մը մէջ ի մի ձուլուելով կը յօրինեն
քրիստոնէական խորհրդապաշտութիւնը:
Յոյն մաքին այդ ուղղութեամբ տուած
նպաստը միայն քրիստոնէական թուական-
ներուն է՝ նոր-Պաշտոնականութեամբ,
մանաւանդ վերջնայոյ ներկայացուցիչ Պո-
տինի աստուածիմաստութեամբ (Theoso-
phy): Այդ շարժումը կը զարգանայ մանա-
ւանդ միջին դարուն, տալով ի միջի այլոց՝
նարեկացիի, Քեմբրայի նման զէմքեր:
Մարդու բարդ խառնուածքին ու անհասէ
անհատ եղած մտածելու կերպերուն և
զգացումի որակին տարբերութեամբ՝ շար-
ժումը կ'ունենայ իր դիմացիզումները (phase)
ինչպէս՝ հանգստականութիւն (quietism), որ
առիթով մը վէճի գուռ պիտի բանար Թե-
նելոնի և Պոսելէի միջև՝ յանգելով ա-
ռաջնոյն դատապարտութեան, բարեպաշ-
տականութիւն (pietism), կրեականութիւն
(quakerism), և այլն:


բ) Միսթ. — Երբ մարդուն մէջ սկսի
միտքն աշխատիլ՝ կը հարցնէ իր շուրջ
պատահած երեոյթներուն պատճառը, և թէ
ոչ նպատակն ալ, ու իր հետաքրքրութիւ-
նը կը գոհացնէ հասնելով եզրակացութեան
մը: Իր այդ դիտողութեանց մէջ մեծ դեր
կը խաղայ երեակայութիւնը, ու բնութե-
նական ելեոյթներն իր հանգիտութեամբ
մեկնելու հակամիտութեան մէջ կը յա-
նայ մարդակերպորանեայ կամ կենդանա-
կերպ զօրութիւններու ըմբռնումներ. մի-
թոսն է որ կը սկսի. օր. համար, կ'երե-
ւակայէ թէ ի՛նչպէս խաւարման մը միջո-
ցին խաւարասէր վիշապներ արեւին զէմ
կ'իլլեն, ու անոր յառաջխաղացման ար-
գելք կ'ուզեն ըլլալ, և որ կը յաղթէ վերջ
ի վերջոյ: Այսպիսի միթոս (mythe) մը ժա-
մանակի ընթացքին կը խոշորնայ՝ ձիւնա-
գնդակի նման՝ տարուերերուելով ցեղի մը
երեակայութեան ու պատմածներուն մէջ,
ու կ'ըլլայ զրոյց (legend), ու այսօրինակ
պատմուածքներու ամբողջութիւնն ալ իր
կարգին կը կազմէ այդ ցեղին սամկագի-

տութիւնը (folklore): Զարգացման համե-
մատօրէն ասկէ շատ աւելի բարձր մա-
կարդակի մը վրայ՝ կրօնական գաղափար-
ներով տարուող միաքը գրեթէ նոյն ուղ-
ղութեամբ կը գործէ: Նախ կը սկսի աս-
տուածներու կամ աստուծոյ մը ստորոգե-
լիաց ճանաչումը, ապա կը ճշդուի մար-
դոց անոնց նկատմամբ ունեցած դիրքն ու
անոնց հետ ունեցած յարաբերութիւնը,
որոնք կը յօրինեն վարդապետութիւն, ու
ապա վերջինս ալ կը խտանայ պատուի-
րանքներու կամ հանգանակներու մէջ:
Նախնական և զարգացած կրօնքներու
նոյն տեսակէտէն ունեցած տարբերութիւ-
նը սա է, որ մինչ սուաջիններուն մէջ իւ-
րաքանչիւր ոք իր երեակայութեան զօրած
չափով կրնայ գոյն և ծառայ տալ իր պատ-
մածներուն, վերջիններուն մէջ հեղինակա-
ւոր մարմին մը կայ՝ օրինակ՝ քրիստոնէա-
կան եկեղեցին, որուն վերապահուած է
այդ մասին ունէ յաւելում կամ յապաւում
ընել: Այս իսկ պատճառով եկեղեցին առ-
ջի մէկ օրէն ծառայաւ իր ծոցէն ընծիւ-
ղած Մարկիոնականութեան զէմ: Մարգիկ
լուրացուցին հասարակաց դաւանանքն ու
հանգանակը և միացան հասարակաց պաշ-
տամունքին, քանի որ անոնք՝ Արիստո-
տէէն բարացուցուած «ընկերային կեն-
դանիներ»՝ պէտք ունէին հանրային մի-
ջավայրի մը՝ իրենց ընկերային և կրօնա-
սիրական խորքերուն յազուրդ տալ կարե-
նալու համար:

գ) Ընրայլ. — Մարդոց կրօնասիրական
զգացումները միշտ ալ վերածուած են շօ-
չափելի արդիւնքներու, ու այդ վերջին-
ներն ալ յայտարար նշաններն են եղած
անոր ներաշխարհին պարունակութեան:
Ամէնէն նախնական շրջաններում մարգիկ
իրենց տափակ զգացումներուն և ծանծաղ
ըմբռնումներուն թելադրած միջոցները զոր-
ծաղրած են ամենայն պատրաստակամու-
թեամբ՝ կրօնասիրական հանգամանքին
տակ. օրինակի համար, աղօթած են իրենց
աստուածներուն — մաս մը կերակուր հը-
րամցնելով անոնց — որպէսզի կարենան
թշնամիներ ջախջախել ու աւարով ճօխա-
նալ, և կամ անոնց արիւնէն փի մը խմել
ի զովացումն վրիժառութեան բուռն ցան-
կութեան: Զարգացած կրօնքներու, մանա-
ւանդ միաստուածեան և բարոյական յատ-

կանխընդիր օժտուածներուն մէջ, սակայն, հաւատացեալներուն կը մատնանշուին ուղեցոյցներ, ուրկէ կ'ուսանին իրենց պարտաւորութիւններն առ անձինս, առ մարդիկ, և առ Աստուած: Այդ բարձրօրէն գեղեցիկ կրօնքներու առջև տեղի կուտան անհատական դիտումներ, ու միայն ըմբռնումներու և միացեալ ճիգերու ի հետեւանս կը գոյանայ ընկերային ներդաշնակութիւն մը: Այս բոլորին մէջ մեծ դեր կը խաղայ եկեղեցին՝ անոնց կրօնասիրական խորունկ զգայուններուն յագուրդ տուող ձէսերով, անոնց անբժշկելիօրէն ընկերային էակի պահանջներուն ի գոհացում գտնոնք ի մի վայր խմբող արարողութիւններով, վերջապէս՝ հոգեկան և շօշափելի հասարակաց հարստութեամբ:

Լոնսոն ՇՍԻԱՐՇ ՎԱՐԳԱՊԵՏ



ԱՆՔԵՂՈՒԱՍ ԿԱՅՄԵՐ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԼԵԶՈՒՆ

1. Ե. դարէն շատ առաջ Հայոց բնագաւառի մեծագոյն մասին մէջ թէև հայերէնը լեզուական ընդհանուր միութեան մը նկարագիրն ունէր (*), բայց ամէն կողմ միևնոյնը չէր լեզուն իր բովանդակ կազմին մէջ: Այն դաւառները՝ որոնք կեդրոնէն (Այրարատ — Տարօն) հեռու մնացած կը համարուէին՝ ի հարկէ միջավայրի գոնապան ազդեցութեանը շնորհիւ պիտի կրէին ձայնաբանական, բառագիտական և այլ փոփոխումներ, որոնցմով յառաջ պիտի գային մեր մէջ բարբառներու աւելի կամ նուազ տարբերութիւններ, և ատոնց զըլխաւոր ազդակներէն մէկն ալ պիտի ըլլար օտար ժողովուրդներու լեզուներուն ընդմտումը:

2. Ե. դարուն մէջ ծաղկած գրական

հայերէնը միջնաշխարհի բարբառն էր, ինչպէս գիտենք, Այրարատեան կամ Ուսանկի անունով ճանչցուած բարբառը՝ որ ազնուականներուն և հոգեւորականներուն լեզուն էր. և որովհետև մեր լուսաւորութեան կեդրոնն հոն էր, բնականաբար կեդրոնի այդ լեզուն բոլոր միւս բարբառներէն աւելի հայեցի հանդամանք մը ունենալով՝ նախ Թարգմանիչներուն և յետոյ բուն գրական լեզուն եղաւ մեր մէջ:

3. Մշակուած այդ լեզուէն դուրս (զըլբարբառ)՝ բուն ժողովրդական կամ գաւառական բարբառներէն մէկը կամ միւսը հաւատարմօրէն պատկերացնող ո՛ր և է գրուած մը չէ հասած մեզի: Միայն թէ ատոնց նմոյշները ջիր ցան կ'երևին հին մատենագրութեան մէջ, ինչպէս յետոյ պիտի տեսնենք:

4. Գողթան երգերու լեզուի մասին պէտք կայ գիտել տալու որ՝ անգիր գոյրութենէ մեզի աւանդուած այդ նշխարներուն մէջ զիւրին չէ տեսնել նախաքրիտոնէական հայերէնին ճշգրիտ վիճակը, վասնզի անտեղի չէ կասկածիլ՝ թէ այդ երգերու լեզուն յեզուամեր կրած ըլլայ զար ըստ դարէ՝ մինչև Խորենացիի և Մագիստրոսի օրերը, միւս կողմէ՝ գտնոնք աւանդողներու զըլջին տակ մատենագրական հայերէնին ազդեցութիւնը կրնայ շօշափուիլ:

5. Այսպէս նաև՝ կասկածելի է որ ժողովրդային առածները և այլն, իրենց բուն բարբառովը հասած ըլլան մեզի. զոր օր. Խորենացիի «թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամբարքն չեն» առածը չենք կարծեր որ իսկապէս Շիրակացի գեղջուկներու լեզուովը մէջ բերուած ըլլայ (*): Մեր մատենագիրները անդակուն լեզուին գրոշմովը պահած չեն երևի այդպիսի առածներ, ինչպէս Մագիստրոս (ժԱ. դար)

(*) 2. Դեռեղ Յովսէփեան այն զեղջուկական առածի լեզուի մասին կը յայտարարէ որ՝ «թէ՛ երգոց (Գողթան) և թէ՛ քարգմանչաց լեզուին կասարեկապէս միարան է» (Հասարգօտքին նախնեաց Ռամկուրհին, էջ 3): Կասկածելի է այդ մեզի համար. վստիկ ինչպէս կարելի է՝ քարգմանչաց լեզուն, որ սգնուականինն ըլլալով հանդերձ՝ մեակուած է ցաւեկեղեցական հայերու գրական առեւտակումներովը, կասարեկապէս նոյն համարի զեղջուկներու լեզուին հետ: — Այս կարգի աւանդեղն մէկն է ցաւե Գազար Փարպեցիի յիշածը. «եսով հարսնացելոյ՝ կոյսուր բաղանի»:

(*) Ըստ վկայութեան Սեւրանի (Ա. դար, Ն. Բ.) միւսնոյն լեզուն (հայերէն) կը խօսուէր Հայաստանի բոլոր սահմաններուն մէջ՝ իր իսկ օրովը: (Աւարհագրութիւն, Գիւր ժԱ. Գլ. ձգ. հասուած 5):

գեղջուկներուն առականքէն մէջըբերումներ ընելու առթիւ՝ աւելի ի՛ր լեզուովն է որ կը ներկայացնէ զանոնք, եւ ո՛չ թէ՛ ինչպէս որ կ'ըսուէր «ի գոհելիկս», — Արտոյտը որ մը՝ կոնակի վրայ եկած՝ իր ոտներովը կը ջանայ արգիլել երկինքի վըւչումը երկրի վրայ. տեսնողները կը հեղնեն զինքը սա բառերով. «որո՞վ ծղէ ծնկօք ծառանաս, ծտիկ, քո ծովդ խելօք», ու թռչնիկը կը պատասխանէ. «որքան կտրեմ՝ զայն առնեմ»: Դիւրին է տեսնել թէ հեղնանքի այդ տողերը ուսմիօրէնի բնոյթ չունին իրենց ընդհանուր կազմին մէջ. միայն ծղէ ծնկի եւ ծով խելի բացատրութիւնները ժողովրդական լեզուի նշաններ կրնան համարուիլ: Դարձեալ՝ նոյն մատենագիրը ի գոհելիկս զործածուած առակաւոր խօսք մը սա բառերով կ'աւանդէ մեզի. «Ենձը ստ կամաց իւր կելոյ թէ թուլացի՛ր լինի ամուսին որփեսական արհեստի»: Այսպիսի լսրթին հայերէն մը ուսմիկի բերնին մէջ՝ մեկնութեան չի կարօտիր բնաւ:

6. Թէ գաւառական բարբառներ վաղուց գոյութիւն ունէին մեր մէջ՝ պարզ ենթադրութիւն մը չէ ինքնին, թէպէտեւ անոնցմէ իւրաքանչիւրը անձանօթ մնացած ըլլայ մեզի՝ առ ի չգոյէ հին վաւերագիրներու: (Meillet-ի կարծիքը հայ բարբառներու մասին):

7. ԺԱ.—ԺԳ զարերու շրջանին պատկանող մեր Գերականները (Մագիստրոս եւ յետոյ Յովհան Երզնկացի) կը հաստատեն անոնց գոյութիւնն ու կարեւորութիւնը լեզուի տեսակէտով. «Եւ զաւձեալ զքօ լեզուիդ գիտելն բաւանդակ զբառն եզերական, որպէս գտնուայն եւ զՏայեցիկն, զՍուրայիկն եւ զՉորրորդ շայեցիկն, զՍպերացիկն եւ զՍիւնիկն, եւ զԱրցախայիկն. այլ մի միայն զՄիջերկրեայս եւ զՍասանիկան, վասնզի պիտանիք այսոքիկ են ի տաղաչափութեան, այլ՝ եւ օգտակարք ի պատմութիւնսսն, զի մի՛ վրիպեցի(ս) անընտել գոլով լեզուացն » (*):

8. ա) Հինէն հասած վկայութեան մը համաձայն (Կորիւն)՝ Մարական կողմերու հայ բնակչութեան լեզուն խնցրակազոյն եւ խոշորազոյն անուաներով կ'որակուի, եւ սակայն նոյն պատմիչը դարձեալ կ'աւելցնէ՝ թէ Մաշթոց (= Մեսրոպ վարդապետ) քրիստոնէական առաքելութեան շնորհիւ՝ կրթելով պարզախօս ըրաւ զանոնք, ուրեմն լեզունին հայերէն էր՝ թէ և կորնայօրհն ազաւաղուած:

Դերջանեցոց մասին նոյնը տեղի ունեցած է Ս. Գրիգորի առաքելութեան օրերուն, միայն թէ՛ Ազաթանգեղոսի կիրարկած խնցրակազոյն եւ խոշորազոյն բառերը (Կորիւնէն աւելցուած) նոյն հայ բնակչութեան ո՛չ թէ լեզուին այլ բարքին յատկացուած են, սա յայտնի պատճառով որ Լուսաւորիչ գրաւոր կրթութեան մը գերը չէր որ պիտի կատարէր անոնց մէջ:

բ) Զ. դարու սկիզբները ապրող Մալթիոյ ստորի եպօս.ը՝ Զաքարիա Հռետոր՝ թէ և Սիւնեաց աշխարհի մասին խօսելու առթիւ կը գրէ՝ թէ «Սիսականը իրեն սեպհական լեզուն ունի», բայց այդ վկայութիւնը (մանաւանդ օտարի մը կողմէ) հայերէնէ տարբեր լեզու մը հասկնալու միտքը չի պարտադրեր մեզի: Արդէն Կորիւնի վկայութեամբ՝ Ս. Մեսրոպ Սիւնեաց աշխարհը երթալով ժողովց մանուկներ, եւ այդ զազանամիս՝ վայրենագոյն եւ ճիւղաբարոյ կողմերը լուսաւորեց աւետարանական քարտուլեամբ: Թէ Սիւնեցիք հայ էին՝ կը հաստատուի մանաւանդ իրենց ա՛յն պահանջումովը որուն համաձայն հայկազն կուղէին կոչուիլ, ինչ որ ցոյց կուտայ խորին խնամութիւնը հայ ցեղին հետ, եւ հետեաւ բար իրենց լեզուն ալ հայ բարբառ մը կըրնար ըլլալ:

գ) Կալով Սասունցւոց՝ որոնց բարքն ու լեզուն Ռուբեղի անունով կը նկարագրուի Թովմա Արժրուների մօտ (Ժ. դար)

առէ, այլ զիւրոյ լեզուից զխօսս եւ որ ընդ նովա զանազան բառ, զԵզերականս, որպէս զԿորեայն, զՏայեցիկն, զՍուրայիկն, զՉորրորդ շայեցիկն, զՍպերացիկն, զՍիւնիկն, զԱրցախայիկն, այլ մի՛ միայն զՄիջերկրայս եւ զՍասանիկան . . . եւ այլն: Երկու հասուածներուն մէջ գուցէ դժուարութիւն յարուցանող կէտն ըլլայ այլ մի՛ միայն բացատրութիւնը, սակայն մի՛ միայնը պէտք է հասկնալ ո՛չ միայն նշանակութեամբ):

(*) Սոյն հասուածին ուրի մէկ տուրքերը աւելի կը լուսաբանէ անոր անորութիւնը. «Հլեզուացս կարծեցիկն ոմանք զի (Թրակացի Բրականց կամի առէ էրէ պա՛րս է) որ ԵԱՐԶ զԵս սանմանակից աւխարհի իցեցն՝ բացորոշելի մագաւ եւ լեզուաւ՝ լինել սեղեակ ձայնից նոցիկն, վասնզի կարի օգտակար իցեցն այս առ սուզարանութիւնս . . . Բայց առ ո՛չ գօտարագրիս

գուցէ ծագումով օտար՝ սահայն վաղուց հայացած լեռնականներ էին, երբ պատմիչը այցելեց անոնց: Ահա թովմայի խօսքերը. «Կէտքն վրիպեալք ի բնական հայրենի լեզուէն»^(*). . . այնքան խրթնի եւ անծանօթք պատահին առ միմեանս, մինչև քարգնանաց անգամ կստօսանան, այլ ի ժամանակս հասելոյ թշնամեաց յերկիրն իւրեանց՝ զան միտքան լեռնայինքն յօգնութիւն իշխանացն (Տարօնոյ) զի են տիրասէրք. . . եւ են զազանարարոյք՝ արիւնհարութք, առ ոչինչ համարելով զօգանունն եղբարց հարազատաց, նաև զանձանց ես. . . Բնակեալք ի լեռինն որ բաժանէ ընդ Աղձնիս եւ ընդ Տարօն: Եւ յաղագս խրթնի եւ անհետազօտելի խօսիցն եւ բարուցն կոչին խուր, յորոյ անուն եւ լեռանն խոյր անուանի»: Պատմիչը Ասորեստանի Սենեքերիմ թագաւորին երկու հայրասպան զաւակներուն հետ ի Հայս ապաստանող ժողովուրդի մը սերունդը կը համարի գանոնք — «Աորա են զուհէք Ասորոց» —, եւ իրր թէ այդ արքայորդիներէն մէկուն՝ Սանասորի անունով ալ ինքզինքնին Սանանայի (Սանեցիք) կոչած են, եայն:

Մեր կարծիքն այն է թէ Սուլթեցոց կամ Սասունցոց լեզուն՝ Տարօնի կամ Վասպուրականի (Արծրունեաց) բարբառներուն բաղդատմամբ խորնացած կամ աղճատած լեզու մըն էր (գուցէ նախաքրիստոնէական թուականի մէջ հոն բնակող ասորի ցեղի մը խառնուրդին հետեանքովը). ապա թէ ոչ՝ ի՞նչ արժէք կրնայ ունենալ թովմայի սա հետաքրքրական վկայութիւնը՝ թէ այդ լեռնականները «զիտեն զապրուսն զիլին քարգնանեացն վարդապետացն Հայոց՝ զոր հանապաղ ի բնակն ունին»:

[Տոմաշէքի կարծիքը՝ թէ ծագումով եւ լեզուով հայ չէին Սուլթեցիք կամ Սասունցիք, պատմական հիմ մը կրնայ ունենալ աւելի հնազոյն ժամանակներու՝ բայց ո՛չ ժ. դարու համար: Սասունցոց լեզուն, որ այսօր Մշոյ գաւառականին մէջ ենթարբառը կը նկատուի, չի կրնար հաստատուիլ որ ժ. դարէն վերջը տարածուած ըլլայ այդ լեռներուն վրայ]:

(*) Որո՞չ չէ՝ պատմիչի հայեցողք այդ հայրենի լեզուի մասին՝ որով վերցած էին այն լեռնորդիները, ասորեւէ՞ն եր ան րէ հայրենի:

Հայ քերականներու յիշած եօթը գաւառական կամ եզերական լեզուներէն երեքին համար միայն հիներէն յիշատակութիւններ հասած են մեզի, ինչպէս տեսանք:

9. Եթէ իրրեւ ուսմիթրեկի կամ ժողովրդական լեզուի նշաններ համարինք այն ամէն բացատրական դարձուածներն ու քերականական ձևերը՝ որոնք բուն կանոնաւոր գրաբարին ճշգրտութիւններէն կամ թւղղութենէն կը շեղին՝ կարելի պիտի ըլլայ ըսել թէ մեր հին մատենագիրներուն (ի մասնաւորի Փաւստոսի եւ Փարպեցիի) գրուածներուն մէջ կը զիտուին այդ հետքերը աւելի կամ նուազ չափերով ինչպէս ակնարկեցինք ի վերեւ՝ իսկ Ե. դարէն վերջն ալ Յովհան Մամիկոնեանի (Է. դար) եւ ուրիշներու մօտ^(*): Մինչև ժ. դար երեցող այդ լեզուները՝ (զորս թողով զբնագրական անզգուշութիւններու կամ սխալներու վերազրուելիք մասը)՝ իրրեւ բնական ու ընտանեկան ոճի նշխարներ գրեթէ անգլխտակցաբար սպրդած են գրչի տակ: Ժ. դարէն առջին՝ լեզուին մէջ կը զգացուի ժամանակակից աշխարհաբարբիս ազդեցութիւնը՝ զոր հիւրընկալելու զիտոււմը ծայր կուտայ մանաւանդ նարեկացիի այն երգերուն մէջ՝ որոնք կէս-կրօնական նիւթերու են նուիրուած: Կարգա՛ Սայլ քերթուածին տողերը.

«Երբ սամիկն եր արծաթի, լուծն եր ոսկի,
Եւ սամոտիքն սարչուի,
Փոկեր շարած շարանման
Եւ մազն ամկն հող մարգարիս. . .
Երբ եզիկն սար են ու սպիտակ
Եղջիւրին ամկն խաչանման,
Եւ մազն ամկն հող մարգարիս. . . եւ այլն:

10. ԺԲ. դարուն, ուր ժողովուրդին մտաւորական մակարդակն ու հասկացողութեան աստիճանը նկատողութեան առնուելու պէտքն ա՛լ աւելի կը շեշտուի, Շնոր-

(*) Ե-Ձ դարերուն կաստուած քարգնանուրիկներուն մէջ ալ՝ որ յոյն լեզուի ազդեցութեան տակ գաւառը առանձին կերպանորթեան մը վրայ ձեւափոխուեցաւ՝ դժուար չէ տեսնել նման նշաններ, ի մասնաւորի յարաբերական դեբանունով կազմուած խօսքի մը վերլուծական ձեւին՝ անցեալ դերբայի շնորհիւ՝ համադրական ձեւի մը վերամուտը ստել կը հանդիպի այս վերջին գրուածներուն մէջ, եւ ուսմիթրեկի գեացք մը կուտայ խօսքին՝ րէե յուճական կերպանորթեան նմանցումովն ալ կրնայ մեկնուիլ:

հալի հոյլ մը համեղուկներ կը սկսի յօրինել՝ նուազագոյն չափով մը գոհացում ուզելով տալ այդ պէտքերն: Աշխարհիկ լեզուին քաղաքացիական իրաւունք մը տալու գրական այդ յանդգնութիւնը կ'արդարանար թերեւս սա՛ յետին մտքով թէ այդ խառնածին լեզուն պիտի կրնար ուղղակի կամ անուղղակի նպաստել մատենագրականին հասկացողութեանը, ինչ որ յաջորդ դարուն մէջ ալ շատերու երազն ու ցանկութիւնն եղաւ: Հին գրաւոր լեզուն լա՛ւ գիտցողները՝ քիչ անգամ սակայն յանձնառու եղան գրչի այդ գոհողութիւնն ընկաւ յօգուտ ուսմիկին:

11. Մեր մէջ՝ ռամկօրհն լեզուի մը գոյութեան իրաւունքը հաստատողներէն ուսմանք սա համոզումն ունեցած են՝ թէ արդէն թ. դարուն զուտ ժողովրդական լեզուով գրած ըլլայ Շապուհ Բագրատունի իր պատմական մէկ աշխատութիւնը (այժմ կորսուած). վասնզի ժամանակակից պատմիչ մը՝ Յովհան կաթողիկոս «գեղջուկ բանիւն» գրուած գործ մը նկատած է գայն: Պէտք է դիտել տալ սակայն՝ որ գեղջուկ քան բացատրութիւնը այդ ժամանակին համար հետնորակ կամ փերդական շարագրութեան ու ոճին հականիւն է գրեթէ, և չէր նշանակէր թէ աշխարհաբար ըլլալու էր այդ կարգի գրուած մը: Հետագայ դարերուն մէջ ալ նոյն միտքը կը շօշափենք մեր մատենագիրներուն մօտ: Պօղոս Տարօնեցի (ԺԲ. դարուն սկիզբը) իր վիճարանական ընդարձակ գրուածքին համար կը յայտարարէ թէ գեղջուկ քաղաքով կամ աշխարհաբար (հեղինակին գործածած բառերն են, էջ 319) գրեց իր գործը, եւ ինքն է դարձեալ որ իր այդ բառերուն բացատրութիւնը կուտայ ըսելով «ոչ խորին արուեստի գրանս կոչիւնալ»: Եւ իրօք ալ ամբողջ գրուածին մէջ աշխարհիկ բացատրութեան մը կարելի չէ հանդիպել(*): Նոյն լուսա-

տով կը կիրարկէ Սարգիս Շնորհալի (ԺԲ. դար) գեղջուկ քանքը, որ՝ իր կարծիքին համաձայն՝ կրնար աղաւաղել «գոտեսութիւն մտաց, և արհամարհելի ցուցանել զվայելչականն ուսումնասիրաց և բանասիրաց»: Այդպէս և ուրիշներ: Աւելի վերջն ապրող գրիչ մը (Արխատակէս?) հաւաքածոյ մը յօրինելով փերդական կամ հոսկրական բառերու՝ գեղջուկ կը կոչէ այդ ցանկէն դուրս թողուած ա՛յն բառերը՝ որոնք արձակ շարագրութեան մէջ կը գործածուէին ընդհանրապէս:

12. Բուն աշխարհիկ գրականութիւնը կամ լաւ ևս է ըսել՝ ռամկօրհն գրելու անհրաժեշտութիւնը [եկեղեցական ուսմանց շրջանակէն դուրս] աշխարհական դասակարգին զարգացմանը ծառայող ծանօթութեանց պէտքէն ծագում առաւ մեր մէջ, որ ատեն կիրիկեան գաւառաբարբառը՝ որ գրեթէ իրրեւ հասարակաց լեզու ամէնուն խօսածն էր՝ նորին հետ ՚ինն ալ խառնըւելով՝ գրական ձեւի մը տակ մտաւ, առանց սեպհական և նուրբ գործարանաւորութեան մը կազմն ստանալու (*):

13. Կիրիկեան գրականութեան մեղի ընծայած կարեւոր գործերէն առաջինն է Հերացի Մխիթար բժիշկին «Մխիթարութիւն Զերմանց» աշխատութիւնը: Հաւանաբար սակայն՝ իրմէ առաջ ուրիշները նոյն ոճով վերծեր ըրած էին գեղարանական գրուածներով (ինչպէս է «Ախրայասիւն» կոչուած գիրքերու մէկ մասը) և թշկնական հրահանգներ ի գիր առնելու առթիւ: Շընորհալիին յաջորդ Գրիգոր Տղայ կաթողիկոսին խնդրանքովը պատրաստեց Մխիթար այդ գործը, ըլլայ այն թարգմանութիւն՝ ըլլայ ինքնագիր աշխատասիրութիւն:

Բազմաթիւ իր ոճը ուրիշներու ոճին հետ՝ որոնք յետոյ գրեցին, աւելի հաւատարմութեամբ ռամկօրհնի ուղղարձուցած կ'երևի Մխիթար՝ քան գրաբարին, որուն ձեւերն ու ասացումները քիչ անգամ կու գան իր գրչին տակ:

14. Ռուրիկեան նորահաստատ իշխանութեան շնորհիւ ա՛լ աւելի ընդարձա-

(*) Այդպէս պէտք է մեկնել նաեւ Խորենացիի հասարակաց խօսքը, որով գրած էր իր պատմութեան Գ. Գիրքը, ուր պերճաբանութիւնը կը դադրի բոս հեղինակին, եւ սակայն դիրքն է տեսնել որ ամբողջական գործին լեզուն ու շարագրութիւնը կը մնայ միշտ նոյն. ինչպէս Յովհան Երզնկացիի ալ (ԺԳ. դար) իր «Յազագոս Երկնային Շարժման» փերդուածը աւսարանական խօսքով յօրհնած է «վասն դիւրաւ նասկրնայի լինելոյ ընթերցողաց», թէեւ գրաբարն է որ ծայրէ ի ծայր կ'իջի իր գրուածքին մէջ:

(*) «Այդ նախնեաց ռամկօրհնի սովորականն է, ինչպէս կը գրէ Հ. Ղ. Յովհաննէան (Հետազոտութիւն Նախնեաց Ռամկօրհնի, էջ 105), հին լեզուին ու նոր բարբառոյն սարբեր ու ձեւերն իրարու կցել ու խառնել»:

կուեցաւ կիլիկեան գաւառաբարբառի զըրական գործունէութիւնը, և առ այդ սատարող գրիչներէն մէկն եղաւ ԺԳ. գարուն մէջ ՍՄԲԱՏ ԳՈՒՆԴՍԱՊԼ, Կոստանդին արքայաճօր որդին ու Հեթումի եղբայրը: Իբրև պատմիչ՝ ունի համառօտ Տարեգիրք մը, զոր Մատթէոս Աւստայեցիի պատմութենէն քաղած է՝ տեղ տեղ գաւառական հայերէնին ձևերը ներմուծելով հոն: Իսկ բուն կիլիկեան բարբառով յօրինած իր գործերն են՝ Անսիզի Անսիոֆայ (Assises d'Antioche) կոչուած օրինադիրքի մը թարգմանութիւնը, և Դասասանագիրք՝ զոր Միսիթար Գօշի համանուն գրուածքին հետեւողութեամբը պատրաստած է՝ ժամանակին պահանջներուն համաձայնեցնելով զայն, ինչպէս նաև Լամբրոնացիի թարգմանութեամբը արդէն ծանօթ բիւզանդական քաղաքային օրէնքներն ալ աւելցնելով այդ աշխատութեան վրայ:

- Կիլիկեան գաւառաբարբառի զրականութեան կը վերաբերին հետեւեալները.
1. Գիբ վասակոց (ԺԳ. գար) (Թրգմ. արաբերէնէ):
 2. Վարդան Այգեկցի, առակներ:
 3. Վարդան Պասմիչ (մանաւանդ Պասմոքեան վերջին մասը):
 4. Հերում Կորիկոսի, ժամանակագրութիւն:
 5. Միխայիլ Ասորի (Թրգմ. ասորերէնէ):
 6. Մասքեոս Աւստայեցի եւ Գր. Երեց, Պասմոքիւն:
 7. Մաղաբիա Աբելայ, Պասմոքիւն Ազգին Նէսոդաց:
 8. Գրիգոր Անաւարզեցի, Թուրք առ Հերում Բ.:
 9. Բժշկական Գրուածներ (ԺԲ-ԺԵ. գար):
 10. Գիւանական կամ Ասեմական Գրութիւններ (Պարոն Կոստանդին, Օշին, Լևոն Գ. և Լևոն Ե.):

Ե. Ե. Գ.

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՃՐԱԳՆ ՈՒ ԱՒԵԼԸ

«Ո՛չ լուցանիցէ նրազ եւ
 ամիցէ աւել ի սանս.
 (Ղուկ. ԺԵ. 8)

Պերն ու Մարգրիս՝ եղբայր ու քոյր՝
 Աղփասիկ են, ու կը բնակին
 Փոքր ու անուր մէջ այն յարկին՝
 Որ լուսաւոր էր եւ մաքուր:

Հայրը Պերնին զրաւ նըրազ,
 Մայրն ալ աւել մը Մարգրիսին.
 Ասոնք իրենց սանր՝ յետին
 Պահպանակներն էին կըրկնակ:

*

«Պերն, ըսաւ հայրն, այդ ձեղունին
 Բարձրութեան ա՛ջրդ մի՛ս յառէ՛,
 Բեզի զրուած նրազը վառէ,
 Որ մութ ցնորներ հոս ծակամուտ չըղարանին:

Ա.Տով կեանքիդ մէջ բովանդակ՝
 ձակասագիրքդ վերահաս
 Կախարդօրէն պիտի կրնաս
 Դընել պաշտպան շահապէսի մ' հրմային սակ :

Բարձրէն կուգան անուրջ եւ յոյս,
 Բայց բարձրագոյն խորհուրդներէ,
 Որքան հոգւոյդ բռնի՛չքը ներէ,
 Պիտի կրնաս շինել պայծառ աստղի մը լոյս :

Ճրագիդ շնորհի՛ւ ձեզունը ցած
 Կ'արփիանա՛յ նըման երկնի...
 Ուր Միհրի դէմքը գեղանի
 Կապոյտ ոլորտ մը կը դիտէ շուրջ պարայած :

Թէ այդ հարսար՝ ըստեղծումին
 Ըլլաս սասար ու գործաւոր,
 Պիտի նորոգ կանգնես ինչ որ
 Վայրագօրէն կը քանդէ մահն ու քրքումին :

Պերն, կրկնեց հայրն, այդ ձեղունին
 Բարձրութեան ա՛յնքդ միտ յառէ՛,
 Քեզի սրբուած նրազը վառէ,
 Որ մութ ցնորհներ հոս ծակամուտ չըղարանին » :

* *

«Մարգրիտ, ըսաւ մայրն ալ, ո՛հ, մի՛
 Մոռնար հրսկել Տան յասակին,
 Աւլէ՛ անոր ժախն ու փռօնին,
 Պիղծ խեւերանքն ունայնութեան ու մեղկումի :

Մեր հանգիստի խարխախն է ան,
 Մեր քայլերուն կըռուանը պինդ,
 Գիտցի՛ր որ խօլ պարեր ու թինդ
 Կըրնան խախտել զայն թե՛ումով մը սասանման :

Խոնարհութեան Աւելին հետ
 Մեղեխելով բաղձը սրբիդ՝
 Անբակ պահէ՛ զերդ մարգարիտ՝
 Պարսի այն զա՛րդը որ կախուած է քու վիզդդ :

Տե՛ս, այս մահուր յասակին վրայ
 Տարածութիւն մը կայ երկրի...
 Ուր ծաղիկներ ու դալարի
 Կըրնան փոքրիկ երբ զայն կոխել ուզէ Փլորա :

Համեստ գործի՛քը ձեռքիդ սակ
 Թէ նըւիրուիս այդ պաշտօնին՝

Քեզմով պիտի պահէ ինքնին
Ծրարն իր աւանդն, ու տունն ալ սո՛ւրբ իր յիշատակ:

Մարգրիտ, կրկնեց մայրն ալ, ո՛հ, մի՛
Մոռնար հրակել սան յատակին,
Ալէ՛ անոր ժախն ու փոշին,
Պիղծ խեղճանին ունայնութեան ու մեղկումի»:

* * *

Այսպիսի սան մէջ էր որ կորսընցուց
Աւետարանի կինն իր դրամը թանգ,
Կորսըւած դրամ, չարաւուր վրսանգ,
Որ կը խրոովէ ապարանին ու խուց:

Կորսըւած դրամ, անհետումն է ան
Առաքինութեան չննադ պատկերին,
Ձնչումն է դրոշմի՝ ուր ձեռք մը վերին
Քանդակե՛ր է խոր իր գիծն ու նրբան:

Չէ՞ որ գտնելու այդ դրամն ու գրախեց՝
Իմաստուն այն կինն յաջողեցաւ շուտ,
Երբ իր խրամասուած բախտին հետամուտ՝
Չեղբ առաւ Աւելն ու ճրագը վառեց:

Ե. Ե. Գ.

Հ Ո Գ Ի Ն

Հոգին որ ի՛մս էր ասեմօք, հոգին սրղու,
Դիմացի տունն էր որուն գործ պատին վրայ
Կը տեսնէի արեւին լոյսն ամէն առտու,
Եւ կամ աղբիւրն, ինչպէս ամէն աղբիւր կուլայ . . .

Կամ երկնաւայց այն դողահար կաղամախին
Որ արծաթէ տրեւներով կը սօսափէր,
Հացին գուռն էր եւ կամ հողէ պրտուկն աղին,
Ձերդ համաափիւր գեղեցկութիւն մը օրհնաբեր . . .

Իմըս չէր ան, բոլոր կեանքին, ծաղիկներուն,
Լոյսին ծաթող դիմացի գործ պատին վրայ,
Ձուրին լացող կանանց գուռին մէջ մարմարեայ,

Եւ լուսնակի կաթով ներմակ նամբաներուն,
Ու ծրխանէն բարձրացող մութ կարմիր բոցին,
— Վաղո՛ւց, ափսո՛ս, դեւերը սիրքս փոխեցին . . .

ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՎԱԻՏԱՆԳ ՈՐԴԻ ՈՒՄԵԿԱՅ ԵՒ ՆՈՐԱ ՏՈՂՍԸ

Ե.

Ումեկի հետ կարիւնից գաղթել էին, ըստ Վարդանի եւ ըստ Գանձակեցու, եւ նորա ազգականները, ինչպէս տեսանք նախընթաց պրակում. Գանձակեցու մէջ այս տեղեկութիւնը չփոթ է բնագրի խանդարուած լինելու պատճառով. «հանդերձ որդւովքն Յովհաննուս եւ Ստեփանոսիւ եւ եղբարք իւրով» պէտք է ուղղել «հանդերձ որդւովքն Յովհաննուս՝ Ստեփանոսիւ եւ եղբարք իւրով», որ համապատասխան կը լինի միանգամայն Վարդանին (*): Ապա թէ ոչ Գանձակեցու խանդարուած խօսքերն այնպէս կարելի է հասկանալ, որ Ստեփանոս և Յովհաննէս Ումեկի որդիքն են, որոնց հետ եկել են և իւր հինգ եղբայրները, որ ոչ մի ազրիւրից չի հաստատուում: Երզնկացուց տեսանք, որ Քարիժատինն է կաթուղիկէ եկեղեցու տէրը հօր մահուանից յետոյ, միշտեւ Յովհաննէս և Ստեփանոս անունով աւելի աւագ եղբայրներ ունենալու գէպքում, անկարելի կը լինէր նորա ժառանգութիւնը տոհմի կեդրոնական, գուցէ և գերեզմանատան, եկեղեցուն: Եւ յիրաւի մենք ունինք հաստատուն ապացոյցներ Յովհաննէսի, նորա Ստեփանոս որդու և միւս եղբայրների մասին:

Լալուարի հիւսիսային ստորտում մի շարք պատմական վայրեր կան շատ կարեւոր հնագիտական մնացորդներով և արձանագրութիւններով, որ գեւ ևս բանասիրութեան անյայտ են մնացած, դոցանից մէկն է Խոռակերտը, որ գտնուում է ներկայ Չանախչի հայ գիւղի մօտ, որի մասին Զալախան միայն հակիրճ յիշատակութիւն ունի (**): Այդ տեղ անտառի մէջ գեւ ևս կանգուն է Խոռակերտի գմբեթաւոր տաճարը իւր ուրոյն կառուցուածքով, գաւթի եւ շրջակայքի խաչքարերի հետ՝ բա-

ւականաչափ ամբողջական եւ կրեղծ արձանագրութիւններով, տաճարի արեւմտեան զրան գլխին, կիսաւեր գաւթի կողմից հետեւալ մեծ արձանագրութիւնը կայ (*).

1. Ի քլիս Զ (ԶԱ.) ի հայրապետութեանն. Կոստանեաց (?) արհիկախոյսոսութեանն Հասնապայ աշխարհակալութեան եւ զաւրապետութեան Սարունիս ի քաղաքոսութեան Գաւրի ևս

2. Սեփալուս որդի Յոնանա գնեցի զԽոռակերտ եւ զիւր գեղեանց

3. այգիս որի Շղւար վանի

4. ցո յարիսեան ի կո սպիտակ սուչսա

5. նի եւ շինեցի զսա ի հիմանեկ սկսեց

6. ուսով անուանիս այ շինեց ինձ եւ եղբա

7. րց իմոց եւ որդոց արձան կենդանի սեղի

8. գերեզմանի միջեւ զայ քս եւ անեկ ողորմութի

9. ինձ եւ իմոցն ի փառ սիւր արդ որք խախտեց ջախան զի

10. մ տրսն (?) յեկեցոյս եւ կամ զսեղիս հանել յազգէ ի

11. մեկ խախտեցիս եւ անկցիս հաւասոց եւ քսնեկութեան (**):

Ահա Վարդանի խօսքերի ճշգութեան անհերքելի ապացոյցը. Ումեկի հետ եկողը Յովհաննէսի որդի Ստեփանոսն է եղբայրներով, որ նորա ազգականներն էին: Ինչպէս Ումեկն էր վանք ու կալուածներ գնել իւր և որդւոց համար, նոյն օրինակին է հետևում և ազգականը՝ պարոն Յովհաննէսի որդին Ստեփանոսը, գնելով Խոռակերտը իւր գիւղերով, շինելով վանքը հիմքից, որպէս «արձան կենդանի» և «տեղի գերեզմանի» իւր և եղբայրների համար: Միջնադարեան հայ իշխանական տոհմերի համար անհրաժեշտութիւն էր իրենց հոգեւոր կեդրոնն ու տոհմական գերեզմանատունն ունենալ իրրեւ վանք. աւելի երկրորդական տոհմերն ու ազատները խլամբում էին իրենց կամ մի այլ իշխանի վանքի շուրջը. այսպէս ԺԿ. դարում Սանահինը ոչ միայն Զաքարեանց, այլ Շո-

(*) Վերջին պատմն ձեռագիրների համեմատութիւնն էլ հաստատեց մեր դիտողութիւնը. Դուկ, հրատ. մէջ տպագրական սխալ պէտք է համարել մէջբերուած ձեւով, ինչպէս եւ Յովհաննիսեանի հրատարակութեամբ՝ Մոսկուայում:

(**) Ա. 88:

(*) Հրատարակում է տաւաջին անգամ: Ընդգծուած տառերը կցուած են իրար:

(**) Առաջին երկու երկար տողերը գրուած են զրան գլխին, իսկ մնացածը կամարակալ քարի վերայ: Ընդգծուածները կցուած են:

Թոռկանց և Դսեղի Մամիկոնեանց մի ճիւղի գերեզմանատունն էր, որ հաստատում է այնտեղ եղած արձանագրութիւններով:

Ուշագրութեան արժանի է, որ Ստեփանոսը Սոռակերտի և գիւղերի համար վճարում է «կո. սպիտակ սուլտանի», որ ցոյց է տալիս, թէ նա էլ Ումեկի նման իւր հարստութիւնը բերել էր Փ.-Ասիական սելջուկեան պետութեան սահմաններից, որոնց մէջն էին Մանազկերան ու Կարինը: Հաւանօրէն Ստեփանոսն էլ վաճառական էր, ինչպէս Ումեկը. վարդանի, մանաւանդ Գանձակեցու խօսքերը վերաբերում են վաճառականական մի ամբողջ խմբի, որոնց թուին են պատկանում Ումեկից և ազգականներից զատ՝ նաև Սարաւանի որդիքը՝ «Շնորհաւերն և Մկրտիչն ընչաւէտք և մեծատունք»:

Արձանագրութիւնից պարզում է նաև, որ Սոռակերտը իւր շրջակայքով, տակ է Սաղախլուի գետի վերին հոսանքը, մըտնում էր Մահկանաբերդի իշխանութեան և Հաղրատի առաջնորդութեան սահմանների մէջ, մինչդեռ Սոթոնին իւր շրջապատով, այսինքն նոյն գետի միջին հոսանքը Զաքարեանների սեպհականութիւն էր ըստ Վարդանի և ըստ բանասիրութեան դեռ ևս անյայտ արձանագրութիւնների, որ մի այլ առթիւ պիտի հրատարակենք:

Չ.

Ամենայն հաւանականութեամբ Ումեկի և իւրայինների տեղափոխութեան հետ էր կապուած և մի ուրիշ տոհմի տեղափոխութիւնը. նոքա պէտք է որ ծագմամբ Հայաստանի արևմտեան սահմաններից կամ Սերաստիայից լինէին, զուցէ և Մանազկերտից՝ Սերաստիայի հետ վաճառականութեամբ կապուած: Էջմիածնի N. 364/987 ընտիր գրչութեամբ Հայրապետ քահանայի ձեռքով նկարազարդուած մագաղաթի ձեռագիրը գրուած է 1211 թուին Սերաստիայում «ընդ հովանեաւ սր. ածածնին և սր. Սարգսի զաւրափարին, որ յանուն նոցա կանգնեցաւ սր. եկեղեցիս ի քաղաքիս Սերաստիա»: Նիւթի դրամը հոգայել են «Յեւանէս պարոն», Ուքան և Պապքան(*):

Ժ.Վ. դարու երրորդ քառորդին երևան են զալիս արևելեան Հայաստանում Ուքան և Պապքան անունով երկու եղբայրներ իրենց հարսի հետ մի քանի արձանագրութիւնների մէջ, որոնցից մէկը Սոռակերտում, բայց որ զլիսուորն է, նոյնպէս վանքի և կալուածի գնումներով, ինչպէս Ումեկեաններն ու նրանց ազգականները:

Սրանց և յիշատակարանի եղբայրների նոյնացման մի դժուարութիւն ունինք միայն, ժամանակի երկար տեսչութիւնը երկու յիշատակութիւնների մէջ. բայց եթէ ընդունենք, որ Սերաստիայում յիշուած եղբայրները փոքրահասակ էին, այդ դժուարութիւնն էլ կը վերանայ: Արձանագրութիւնների մէջ Ուքան և Պապքան եղբայրների վերջին յիշատակութիւններն ունինք 1271 և 1274 թուականներին, որ անկարելի չէ 1211 թուին ապրող պատանիների համար. ընդհակառակ զարմանալի զուգադիպութիւն կը լինէր երկու զոյգ տարբեր եղբայրների այս նոյնանուն կրկնութիւնը, այն էլ միմեանցից շատ հեռու շրջաններում: Նոյնացման զէպքում եղբայրների հետ արձանագրութիւնների մէջ յիշուած Դապտայ խաթունը պէտք է հանգուցեալ կրտսեր եղբոր՝ Մերչոյի կինը լինի, իսկ յիշատակարանի Յեւանէս պարոնը նրանց աւագ եղբայրը կամ ազգականը:

Արձանագրութիւններից ամենահինը եղբայրների անուան յիշատակութեամբ Արցախի Մեծարանց Ս. Յակոբի վանքումն է. Ուքան և Պապքան եղբայրները՝ «որդի(ք) Սարգսի հոգո որդոյն» միաբանում են Զալալ Դաւալի իշխանութեամբ ՉԱ = 1252 թուականին, նուէրներ տալիս վանքին և տաս ժամ ստանում իրենց «Մերչո» եղբոր յիշատակին(*):

Երկրորդ հնագոյն արձանագրութիւնը նոյն եղբայրների անունով Սոռակերտումն է՝ 1268 թուականից(**):

ՉԺ.է

1. կաւխաւ ան
2. մանիլն այ մեք Ուք
3. անս եւ Պապքանս որդ
4. իք Սարգսի բոռն Հո
5. գոյն միաբանեցաք

(*) Մեր Գրչութեան արուեստը, Գ. Քարաէզ հայ հնագրութեան. § 72:

(*) X. B. 1917, 154. Orbeli. Armianskia Nadpis.
(**) Հրատարակում է առաջին անգամ. ընդգծուած տառերը կցուած:

- 6. սր ուխտս հրամանաւ
- 7. աշխարհարդս վիպակեթին Վղանս
- 8. եւ sru եւ միաբանեալս ե
- 9. տուն մեզ զՀն
- 10. գոյն գայրսեալս
- 11. ն արեւ յամեն եկ
- 12. եղեցիես ժամ ե? Ամեն s
- 13. իկնա եւ յես մեր մաս
- 14. ուսնն մեզ առնեն անխափան(*):

Երկու եզրայրների ամենից կարևոր արձանագրութիւնը հետեւեալն է, որ զբաւուրում է կարմիր վանքում Անիի մօտ, Ախալքեանի ափին.

1-2. ի բուխ/ՉԻ.

3. Ենտհիսն այ եւ Ուսն Բարխուայիս եւ կոբայր

4. իմ Պասպան Վախուայիս որդիք Սարգսի բոնն Հոյգ

5. ոյն (եւ) հարսն իմ Դասպայ խարուն գնեցաք զվանս

6. իւր անենայն սահնանաք հողոյ՝ եւ բոյոյ՝ եւ շինեցաք ի կորոյոյ եւ զարդարեցաք

7. պարսխոք եւ գրեւաք եւ ընծայեցաք եկեղեցոյս զեւր զանծայցին հայրենիկն զիս

8. նապ(ար)ին դանկն որ միջարեւն եր Ծանապին զվերեւն եւ զներեւն եւ զհարաւ կող

9. մանն կուղպակունոյն եւ այցին մի ի Բագրան զԱյդեհարն եւ զԱխսին կայսն եւ

10. զեմախիբոյոյ դ. դանկն եւ զբաղաքս: Հայր Սարգիս եւ այլ եղբարս փոխարեւն հասու

11. ցին յանենայն շարաքն ար. գ. իտրան մեր հարեւ Սարգսի եւ Սրե եւ Մերցի պասս

12. բազնն եւ գ. ար Սարգիս արխունին: որք հակառակ (կ)ան ընծայիցս դասին ի բրի

13. usruk անկն(**). Մխիթար գրիչ

Նոյն եզրայրներն ունին մի չորրորդ աղաւաղ արձանագրութիւն Հոռոմոսի վանքում, որից երեւում է, թէ կալուածական գնումներ են կատարել և ուրիշ նուէրների հետ ընծայել վանքին 1274 թուին(**):

Մի վերջին արձանագրութիւն էլ նրանք Անիում ունին, բայց առանց թուականի և պակասաւոր, երեւան եկած ահագեմիկ Մառի պեղումներով. արձանագրութիւնից պարզուում է, որ Ուքան և Պապքան եղ-

(*) Վարդան վարդապետի անուան յիշատակութեամբ կրկին ապացոյցն ունինք Հաղրատի եւ Խոռակերպի հոգեւոր կապերի:

(**) X. B. 1917. եր. 152: Փակագծի մէջ առնուած մասերը ուսուցչապետ Օրբէլին է լրացնում: Տես եւ Ալիշան, Շիրակ, 170. սխալաշատ: «Արքանուն» խօսքի նշանակութեան մասին տ. N. Marr. Arkau mongolskoe naswanie xristian. SP. 1905:

(***) Ալիշան, Շիրակ. 173:

բայրները շինել են «զանկակատունս» եւ նուէրներ տուել, ստանալով պատարագներ «մեր հաւրն Սարգսի և Սթէ Սարգսի արքաո(ւնին եւ Մերցէ և. [պակաս պատարագի թիւը] աւր) մեզ Ուքանիս և Պապքանիս և Դապտայ խաթունիս...»(*):

Վերջին արձանագրութիւնները կըռուան կարող են լինել եզրակացնելու, որ Ուքան և Պապքան եզրայրները իբրև վաճառականներ հաստատում են Անիում և Ումեկեանների ու նրանց ազգականների նման սոհմական եկեղեցի ձեռք բերում:

* * *

Համեմատութեան նիւթ կարող է կազմել դրամի մօտաւոր արժէքը հասկանալու համար նաև հետեւալ արձանագրութիւնը, որի բնագիրը վերականգնել և բացատրել է պրոֆ. Մաւր(**).

1. ԹՎ. ՉԺ ի սիկերակարտրի Հուրաւու դանի եւ Սահնայիս որդի [Աւեսնաց գ] ննցի գրաւաւորանիս[s] սնդի[ս] զՄրեւն ի յԱրսաչրե որդի Ծանկշանի հալալ ընչ[ից իւ]ոյ ի վայելումն ինն եւ որդ

2. ոց իւնց. ած շնորհաւոր ար[ս]սոյց յախեսնանս ժամանակաց: | ի քի | ՉԻԵ յաշխարհակարտրե Ապաղա դանին եւ Սառեին, որ պարունին անարանց ու դարպաս զկայր, զաս այգիս եւ գրս

3. խս, որ կոչի Արսայուրի, գնեցի զանկն մեկ յիւր սիրոյն. եւ յիւ մնաց դու՝ առանց(?) վարդապետի մեկնցի ու հիմն ձեցի դարպասիս ու դրախ[s]իս. ի [Ժ] սարին կասարեցի. ած

4. շնահաւոր արսոյց պարուն Սահնանին որդից ի յորդիք. ու խարն, որ եղաւ դարպասիս: իւ: ո: դուկաս դանկան:

Ընթերցողը տեսնում է, որ արձանագրութիւնը երկու մասից է բաղկացած. առաջինը Մրեւնի գնման է վերաբերում, իսկ երկրորդը Սահմադին «պարոն»ի համար «ղարապաս» այգի գնելուն. քառասուն հազար զուկատ դահեկանը ծախսուել է ապարանքի շինութեան, այգի ու դրախ գնելու և կարգաւորելու համար: Հրատարակիչը «զուգատ դահեկանը» համազօր է կարծում կարմիր կամ սուր դահեկանին: Էջմիածին Գ. ԱՐՔԵՊՍ. ՅՈՎՍԷՓԵԱՆ

Վ Ե Ր Ջ

(*) X. B. 1917. 151:
 (**) N. Marr. Nowie materialy po armianskoi Epigraphike. 1893. ուստրէն (նովիէ մասերիայի պարմեանակոյ էպիգրափիկէ):

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

1. ՉԱՐԻՔԸ

ՏԱԳՆԱՍՊԷՆ ԴԷՊԵ ԲԱՐՐՈՒԹԻՒՆ.
Հեղինակ՝ Պ. Հալանեան:

Անցեալ տարի Բարիզի մէջ հրատարակուեցաւ Ֆրանսերէն լեզուով միջակ մեծութեամբ հատոր մը «Տագնապէն Դէպի Բարորութիւն» (*) անունին տակ:

Հեղինակն է Վսեմ. Պետրոս Հալանեան՝ օսմանեան նախկին նախարար և այժմ ֆրանսական քաղաքացի: Ինք իրաւագիտութեան տըքթոր մ'է Բարիզի համալսարանէն վկայեալ և անվիճելի կարողութեամբ օժտեալ:

Գիրքը նուիրուած է Տէքարթի այս հակիրճ բառերով. à Descartes immortel: Հեղինակը կ'ըսէ որ առաջնորդուած է իր գործին մէջ Տէքարթի Discours sur la Méthode գրքին կանոններէն:

Տ. Հալանեան իր նախաբանին մէջ կը յայտնէ որ երեք տարիէն աւելի ուսումնասիրած է մեծ աղէտը, որ Անգլիայէն սկսելով տարածուեցաւ ամէն կողմ և որ կը կոչուի համաշխարհային տագնապ, և հասած է եզրակացութիւններու՝ զորս կը պարզէ վճիտ կերպով՝ գիրքը բաժնելով երկու մասի: Առաջին՝ Չարիքը: Երկրորդ՝ Դարմանը:

Հեղինակը մեծ համբերութեամբ մօտեցած է այս ծանր աշխատութեան և մեծ կորովով ու պայծառ բանաձևերով պարզած է իր համոզումներն ու առաջարկները: Այդ կորովը աւելի ցայտուն կը հանդիսանայ երբ մտածենք որ իրմէ առաջ ուրիշներ հազարաւոր լուծումներ առաջարկած էին արդէն տագնապին համար:

Տ. Հալանեան իր նախաբանը կը վերջացնէ այսպէս. «Այս աշխատութիւնը արդիւնքն է իմ ազատ խոկումներուս, ազատ, ազնուական և փառաւոր ֆրանսայի մէջ, որ զիս դատարարկեց, ընդունեց և որդեգրեց և կը ստանձնեմ ամբողջական պատասխանատուութիւնը իմ տեսակէտներուս»:

Գործին երկու մասերուն հակիրճ ամփոփումը կուտանք ի ստորև, Սիոնի սուղ էջերուն պարտադրած համառօտութեամբ:

Տագնապը ցոյց կուտայ իր նշանները տնտեսական, ելմտական, ընկերային և մինչև անգամ քաղաքական և բարոյական գետիններու վրայ: Բայց իր իսկութիւնը դուրս բերելու համար հարկ է նկատել այդ նշաններուն հիմնականները, և ասոնք են վաճառականութեան և ճարտարուեստի նահանջը, անգործութեան տարածուիլը և մեծաքանակի գիներուն անկումը: Այս նշաններն ալ չարիքէն տառապող զանազան երկիրներու մէջ մեծ տարբերութիւն ցոյց կուտան իրենց ծագումին, իրենց յեղաշրջումին, իրենց սաստկութեան և իրենց փոխադարձ յարաբերութեանց մէջ:

Տագնապին պատճառները ամէնքը նոր չեն բոլոր երկիրներուն համար: Տեղ տեղ ասոնք պատերազմէն շատ առաջ սկսած և պատերազմէն ետք սաստկացած են:

Ամբողջական և հիմնական ուսումնասիրութենէ մը ետք տագնապը կարելի է որակել երկու բառով: Հաւասարակշռութեան խզումը: Խզում հաւասարակշռութեան ազգային տնտեսութեանց միջև, արտադրութեան և սպառումի իրերայարաբերութեանց մէջ, աշխատութեան և արտադրութեան յարաբերութեանց մէջ, մեծաքանակի և փոքրաքանակի գիներուն յարաբերութեանց մէջ: Այս յարաբերութեանց մէջ կատարեալ հաւասարակշռութիւն մը իրականացած չէ երբեք և չպիտի իրականանայ հաւանականաբար այսուհետեւ ալ: Բայց խզում ալ եղած չէր և աշխարհ ճանչցած էր տնտեսական յարաբերական հաւասարակշռութիւն մը:

Տագնապին դէմ կուելու համար գործադրուած միջոցները անբաւական եղած են, որովհետև ասոնք ուղղուած են չարիքին զանազան նշաններուն և ոչ թէ անոր սկզբնապատճառին դէմ:

Այս սկզբնապատճառը միջոզգային վաճառականութեան ներկայ դրութիւնն է. այսինքն ծայրայեղ մրցում մը ազդերու միջև, տիրանալու համար շուկաներու կամ վաճառման տեղերու, օրակարգ ունենալով՝ շատ արտածել, քիչ ներածել:

Համաշխարհային վաճառականութիւնը կը ձգտի միակ գործողութեան մը, ծախել, ծախել, ծախել առանց փոխադարձութեան:

(*) DE LA CRISE A LA PROSPERITE, le mal et le remedi. Imprimerie Recueil Sirey, Paris Prix 15 fr.

2. ԶԱՐԻՔԻՆ ԳԱՐՄԱՆԸ

ԳԱՐՄԱՆԻՆ ԶՕՐՈՒԹԻՒՆԸ

Այս դարձանքը կ'ըլլայ միջազգային վաճառականութեան մէջ իրական փոխանակութեան գրութիւնը հաստատելով:

Ասիկա հին ժամանակներու փոխանակութիւնը (troc) է, այլ տնտեսական բարեբընտմին յարմարցուած փոխանակութիւնն է, որ պիտի կատարուի փոխադարձ վաճառումներով (ventes corrélatives):

Երեք բանաձևերով կը թարգմանուի իրական փոխանակութիւնը. կը զնեմ անկի որուն կը ծախսել, կը զնեմ այնքան որքան կը ծախսել, արտարուքիւններ որոնց պիտի ունիս կը զնեմ անկի որ պիտի ունի իմ արտարուքիւններուս:

Միջազգային վաճառականութեան մէջ իրական փոխանակութիւնը մի միայն ազգայնաբար (nationalement) կրնայ կատարուիլ:

Որպէսզի փոխանակութիւն կարելի ըլլայ, պէտք է որ փոխանակող կողմերէն մէկը միւսին ապրանքին կարօտ ըլլայ:

Այս զուգընթացութիւնը յոյժ բացառաբար կը պատահի անհատներու յարաբերութեանց մէջ, ընդհակառակը անիկա սովորական կանոն մ'է ազգերու յարաբերութեանց մէջ:

Ուրեմն հաւաքական և ազգային հըրապարակներ (marchés) պէտք է փոխանակեն ազգերու արտադրութեանց աւելորդը իրենցմէ իւրաքանչիւրին պէտքերն և շահուն համաձայն:

Միջազգային վաճառականութեան մէջ իրական փոխանակութեան գրութիւնը որդեգրող երկրին մէջ կեդրոնական վերին մարմին մը պիտի կատարէ ազգային տուրեւաւր: Ասիկա արաքին վաճառականութեան պետական մենաշնորհի վերածումը է: Ուրեմն նոյն մարմնոյն մաս պիտի կազմեն կառավարութեան ներկայացուցիչները, արտադրողներու և վաճառականաց ներկայացուցիչները, ինչպէս նաև սպառողներու բանիմաց ներկայացուցիչները:

Կեդրոնական մարմինը պիտի որոշէ քանակը և տեսակը այն ապրանքներուն՝ զոր երկիրը իրեն յատուկ սպառումներէն աւելի պիտի արտադրէ, ինչպէս և այն ապրանքները՝ զոր երկիրը գուրտէն պիտի ներմուծէ: Ինք պիտի հաստատէ արտածելի և ներածելի ապրանքներուն գիները և ասոնց ներքին հրապարակներու վրայ տուրեւաւրն սակը:

Հեղինակը, որ տազնապին դէմ գտնադոն երկիրներու մէջ ձեռք առնուած միջոցներուն անբաւականութիւնն ու անյարմարութիւնը և ապարդիւն մնալու գտնապարտուած ըլլալը վճառականօրէն կը յայտնէ և յոստես է, ինք իր կողմէ չարիքին արտածանաչութիւնը կատարելէ և զեզը սահմանելէ ետք դարձանումէն հետեւալ արդիւնքները կը սպասէ լաւատեսութեամբ:

Միջազգային վաճառականութեան մէջ իրական փոխանակութեան հաստատումովը նոր դարաշրջան մը պիտի բացուի մարդկութեան համար: Արտադրութիւնը պիտի կանոնաւորուի և ազգերու միջև աշխատանքի լաւագոյն բաժանումը և հաւասարակշռութիւնը պիտի ստեղծուի:

Հաւասարակշռութիւնը պիտի վերահաստատուի ազգային տնտեսութեանց մէջ քանի որ անիկա պիտի հիմնուի իւրաքանչիւր պետութեան սպառողական շափին վրայ: Պիտի անհետանայ անհաւասարակշռութիւնը աշխատանքի և արտադրութեան միջև: Անդործներուն մեծագոյն մասը պիտի կարենան վերագառնալ իրենց պատկանած ճարտարարուեստներուն, և անգործութեան խնդիրը պիտի կարգադրուի այս միջոցով միայն:

Մեծաքանակի և փոքրաքանակի զիններուն մէջ տեսնուած մեծ տարբերութեանց առջևը պիտի առնուի:

Դուրսէն եկած ապրանքներուն ներքին գիները հաստատուեն պիտի մնան:

Անգործութեան դարձանումովը անգործներուն համար կատարուած հանրային ծախքերը պիտի խնայուին:

Իրական փոխանակութիւնը պիտի ապահովէ միջազգային յարաբերութեանց մէջ և անդրադարձաբար իւրաքանչիւր երկրի ներքը դրամի արժէքին հաստատութիւնը ապրանքներուն հանդէպ:

Վերջապէս իրական փոխանակութիւնը պիտի փարատէ տազնապին խաղութիւնը:

Պիտի զգևորուի վիշապը (*):

Գահիրե Ո. Մ.

(*) Այս երկու բառերը գործածուեցան Տէր Թորգոս Գատրիարքի կողմէ երուսաղէմի պարտուց բարձման վերաբերմամբ իր մէկ հատին մէջ:

Ա Մ Ե Ն Ա Յ Ն Հ Ա Յ Ո Ց
 Վ Ե Հ Ա Փ Ա Ռ Կ Ա Ք ՈՒ Ղ Ե Ա Ս
 Յ Ե Լ
 Ծ Ա Ռ Ր Ա Պ ՈՒ Ն Պ Ս Տ Բ ՈՒ Ր Գ Ե Ր
 Ն Ա Ռ Ա Գ Ա Հ ՈՒ Թ Յ Ա Մ Ր
 Գ Ե Ր Ա Պ ՈՒ Յ Ն Հ ՈՒ Կ Ե Վ ՈՐ Խ ՈՐ Հ ՈՒ Ր Գ

Շ Ր Ջ Ա Բ Ե Ր Ա Վ Ա Ն

Բ Ո Ղ ՈՐ Թ Ե Մ Ա Վ Ա Ն Ա Ռ Ա Ջ Ն ՈՐ Գ Ե Ն Ե Ր Ի Ն

Ե Ի Թ Ե Մ Ա Վ Ա Ն Կ Ե Ն Տ Ր ՈՆ Ա Վ Ա Ն

Հ Ա Ս Ա Տ Ա Ռ Ի Թ Ի Ի Ն Ե Ր Ի Ն

Թ . 874

25 դեկտ. 1932 ամի

Ս . Ե Հ Մ Ի Ա Ս Ի Ն



Գերագոյն Հ. գեներ իորհու ըրը իւր նոյնմբերի 26-ի գրութեամբ յայտնելով Ձեզ նոյնմբերի 10-ին Ս . Ի չմիածնում գումարուած Աղգային-Եկեղեցական ժողովի կողմից կատարուած Կաթողիկոսական ընտրութեան և նորա անունը Հայաստանեայց բոլոր Եկեղեցիներում յիշատակելու մասին, ներկայիս աւելի մանրամասնութիւններով իրազեկ է կացուցանում Ձեզ ժողովի գործունէութեան և որոշումներին, առաջարկելով հազորդել այն Ձեզ ստորագրեալ Եկեղեցական վարչութիւններին և հաստատութիւններին:

Պատգամաւորները հաւաքուել սկսան Մ . Աթոռում նոյնմբերի 5-ին մեր Միութեան թեմերից և փոքր չափով արտասահմանից: Նոյնմբեր 6-ին Պատարագից առաջ հոգեհանգստեան կարգ կատարուեց Տ . Գէորգ Ե . կաթողիկոսի գերեզմանի վրայ: Օրուան պատարագիչն էր Տ . Տեղակալը, որ Հայր մեր-ից առաջ քարոզ խօսեց Հայրապետական Աթոռի և Հայաստանեայց Եկեղեցու նշանակութեան մասին, և ապա հանդիսադիր եղաւ Իման սեղանի առաջ կատարուող Հայրապետական մաղթանքին: Դրանից յետոյ նա երգուեցրեց բոլոր պատգամաւորներին խղճի մտք կատարելու իրենց պարտքը ընտրութեան գործում:

Նոյնմբերի 7, 8, 9 նախապատրաստական ոչպաշտօնական և մասնակի աշխատանքներ էին կատարուում ժողովի օրակարգի եւ կանոնաւոր ընթացքի նկատմամբ, իսկ պատգամաւորները ծանօթանում էին իրար հետ, այցելում հնազարեան վանքերն ու աւերակները: Բուն ժողովներն սկսուեցան նոյնմբերի 10-ին առաւօտեան 11 ժամին Տեղակալ Տ . Խորէն Արքեպիսկոպոսի նախազանութեամբ եւ վաթսուն եւ վեց պատգամաւորների մասնակցութեամբ: Տ . Տեղակալի հակիրճ ճառից և հոգելոյս Տ . Գէորգ կաթողիկոսի յիշատակին շնորհուց ասելուց յետոյ՝ ընտրուում է ատենապետութիւն և ապա մանղատային յանձնաժողով՝ պատգամաւորների թղթերն ստուգելու համար: Ատենապետութիւնը կազմուած էր վեց հոգուց՝ երեք ատենապետներ՝ — Ստեփան Մալխասեան, Գեղամ Տէր-Պետրոսեան և Լևոն Կրամբուկերտան, քարտուղարներ՝ — Ստեփան Կանայան, Ռուբէն աւագ քահանայ Բէկզուլեան և Կոստանդին Գիւլնազարեան: Մանղատային յանձնաժողովի անդամներ էին Տ . Մատթէոս Արքեպիսկոպոս . Տ . Երուանդ

աւագ քահանայ Նայրանդեան, Տ . Սահակ աւագ քահանայ Սահակեան և Յովսէփ Տիգրանեան:

Պատգամաւորների յանձնարարականները ըստուգութեան ենթարկելուց յետոյ՝ նորոգուում է նիստը և հաստատուում օրակարգի հետեւեալ հարցերը, ատենապետութեան թողնելով նրանց քննութեան ենթարկելու կարգը:

1. Որոշումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան եղանակի:

2. Գերագոյն Հոգեւոր Խորհրդի ղեկուցումներ՝ —

ա) Գերագոյն Հոգեւոր Խորհրդի հաստատութեան և գործունէութեան մասին:

բ) Մայր Աթոռի նիւթական կարիքների մասին:

գ) Հայաստանեայց Եկեղեցու սահմանադրութեան մասին:

3. Ձեկուցումն Հայաստանեայց Եկեղեցու բարեկարգութեան մասին:

4. Ընտրութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

5. Ընտրութիւն Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամների:

6. Ողջոյն և գոհունակութիւն Աղգային-Եկեղեցական ժողովի կողմից Խորհրդային Հայաստանի կառավարութեան:

Ապա Տ . Տեղակալը կարդում է Գերագոյն Հոգեւոր Խորհրդի կողմից ղեկուցուած նորա հաստատութեան եւ ութամեայ գործունէութեան մասին ժողովը յանձնարարուում է ատենապետութեան բանաձև կազմել և բերել հաստատութեան:

Նոյն երեկոյեան նիստում Տ . Գարեգին Արքեպիսկոպոս կարդում է Գերագոյն Հոգեւոր Խորհրդի կազմած Սահմանադրութեան նախագծի, իսկ Տ . Մատթէոս Արքեպիսկոպոս Մ . Աթոռի նիւթական կարիքների մասին ղեկուցումները: Ժողովը մտքերի փոխանակութիւնից յետոյ՝ յանձնարարում է ատենապետութեան սրանց համար և ն բանաձևեր կազմել:

Այստեղ մէջ է բերուում ժողովի հաստատած բանաձևերը երեք ղեկուցումների մասին, առաջինը հաստատուած նոյնմբերի 10-ի երեկոյեան նիստում, իսկ մնացած երկուսը նոյնմբերի 11-ի առաւօտեան նիստում:

Գերագոյն Հոգեւոր Խորհրդի հաստատութեան և գործունէութեան մասին ժողովը որոշում է —

1. Ողջունել Գերագոյն Հոգեւոր Խորհրդի հիմնումը և հաւանութիւն տալ 1924 թ.ի յունուարի 1-ի Հայրապետական հանդակին, որով հիմնուում է Խորհուրդը:

2. Հաւանութիւն տալ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի գործունէութեան նորա հիմնման օրից մինչև այսօր:

3. Ընդունել Գերագոյն Հոգեւոր Խորհրդի ներկայ կազմի հրաժարականը՝ շնորհակալութիւն յայտնելով նորա շրջահայեաց և օգտակար գործունէութեան համար, խնդրելով այդ պաշտօնը առժամանակ շարունակել մինչև նոր կազմի ընտրութիւնը ներկայ պատգամաւորական ժողովի կողմից:

Հայոց Եկեղեցու Սահմանադրութեան քանաձևը. —

Յանձնարարել կեդրոնական Հոգեւոր Բարձրագոյն Իշխանութեան կազմել յատուկ մասնաժողով հմուտ անձերից և նրան յանձնել մշակել նախագիծ Հայոց Եկեղեցու նոր Սահմանադրութեան, ելակէտ ունենալով մեր եկեղեցու աւանդական ընտրական սկզբունքը, կանոնական ճանապարհով եկեղեցական գործերի կառավարութեան մէջ մեծուած բարեփոխութիւնները եւ ժամանակակից իրաւակարգերը: Այս նախագիծը հաղորդել Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, և Երուսաղէմի ու Կ. Պոլսի Հայոց Պատրիարքներին և ի նկատի առնելով նրանց դիտողութիւնները, հաստատել Հայրապետական կոնդակով և մտցնել գործունէութեան մէջ: Իսկ առաջիկայ մերձաւորագոյն Ազգային-Եկեղեցական ժողովի գումարուելիս, առաջարկել նրան վերջնական քննութեան և հաստատութեան:

Մայր Աթոռի նիւթական կարիքները զեկուցման մասին որոշում է —

1. ձանաչել Մ. Աթոռի նիւթական վիճակը միանգամայն անապահով նրա եկամուտների պակասութեան և պատահական ընդթի պատճառով:

2. Ժողովը պարտք է դնում միութենական և նամանաւանդ արտաւաճմանեան թիւերի և կեղեցիների, առաջնորդների և հայ համայնքների վրայ հոգալ պարբերական նպաստներով Մ. Աթոռի բազմաութեակ կարիքները, նրան արժանալի դիրք տալու նպատակով:

3. Մ. Աթոռի կարիքների վրայ ժողովը հրաւիրում է Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, Երուսաղէմի և Կ. Պոլսոյ պատրիարքներին առանձին ուշադրութիւնը:

4. Յանձնարարել Գերագոյն Հոգեւոր Խորհրդին՝ քննութեան առնել և հնարաւորութեան շարքով իրագործել հաստատուն եկամուտների աղբիւրներ ստեղծելու միջոցները, ինչպէս են կամաւոր տուրք սահմանելը, մոմալաճառութիւն և այլ հնարաւոր միջոցներ:

Օրակարգի երրորդ հարցի՝ այն է Հայաստանեայց Եկեղեցու բարեկարգութեան մասին Գերագոյն Հոգեւոր Խորհրդի կողմից զեկուցում է կարգում Տ. Գեորգ Աբքայլակոպոս: Այդ զեկուցման հիման վրայ ժողովը հաստատում է նախ հանգուցեալ Կաթողիկոսի 5 կանոնական կոնդակները, (ա) ֆանանաների կրկնամուսնութիւ-

նը (Թ. 644, նոյեմբեր 11, 1922), (բ) Ազգակցական հինգերորդ և խնամէական չորրորդ աստիճանի և հոգեւոր ազգակցութեան, կնքահօր և սանուհու ամուսնութեան արգելքի վերացումը (Թ. 645, նոյեմբեր 11, 1922), (գ) Նոր տոմար մտցնելու (Թ. 350, նոյեմբեր 3, 1923), (դ) երգհանի գործադրութեան (Թ. 350, նոյեմբեր 3, 1923), և վերջապէս (ե) Հայաստանեայց եկեղեցու ընտրութեան սկզբունքի վերահաստատութեան, թեմական խորհուրդների և առաջնորդների նկատմամբ (Թ. 678, 1917): Երկրորդ կոնդակի՝ կնքահօր և սանուհուն վերաբերեալ մասը ժողովը ընդունում է միայն ժամանակաւոր՝ մինչև յետագայ Ազգային-Եկեղեցական ժողովի նոր սահմանադրութեան հաստատութիւնը: Բարեփոխութեան միւս խնդիրների վերաբերութեան ժողովը յանձնարարում է Բարձրագոյն Հոգեւոր Իշխանութեան՝ մասնագէտների ձեռքով յարուցուած հարցերը ուսումնասիրել, ապա Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, երկու պատրիարքների կարծիքները լսելուց յետո՝ անհրաժեշտը հրատարակել կանոնական կոնդակով, իսկ մնացածը պահել ի վերջնական հաստատութիւն յետագայ Ազգային-Եկեղեցական ժողովի:

Նոյեմբերի 11-ին երեկոյեան նիստում որոշուում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան եղանակը, թեկնածուների ընտրութիւնը կատարել թերթիկներով, իւրաքանչիւր ձայնի համար միայն մի անուն գրելով, իսկ վերջնական ընտրութիւնը տուգրեով:

Ժողովը անհրաժեշտ է համարում Գերագոյն Հոգեւոր Խորհրդի գոյութիւնը՝ նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բաղկացած չորս հոգեւորականներից, որոնց ընտրում է Ազգային-Եկեղեցական ժողովը, և երկու աշխարհականներից, որոնց հրահրում է այդ կազմը ներկայ ժողովին մասնակցող աշխարհական պատգամաւորներից հաւասար իրաւունքով, հոգեւորականների կողմից զուրս եկող անդամների տեղ մնացածներն ընտրում են նոր անդամ հոգեւորականներից զարմեալ հաւասար իրաւունքով:

Նոյն նիստում Ազգային-Եկեղեցական ժողովը յանձնարարում է Գերագոյն Հոգեւոր Խորհրդին իւր նախագահ Կնքալառ Կաթողիկոսի միջոցով միջնորդութիւն յարուցանել Խորհրդային Հայաստանի կառավարութեան առաջ՝ բաւարարութիւն տալու Հայոց Եկեղեցու անհրաժեշտ և անյետաձգելի կարիքներին, այն է իրագործել հոգեւոր դպրոցի բացումը Հայոց Եկեղեցու պաշտօնեաներ պատրաստելու համար, ունենալ պարբերական ամսաթիւթ իրրե օրքան Ս. Էջմիածնի Բարձրագոյն Հոգեւոր Իշխանութեան, ստեղծել եկամտի հաստատուն աղբիւրներ Ս. Էջմիածնի Տաճարի և միաբնութեան պահպանութեան, բացուելիք դպրոցի և պարբերական օրգանի ծախսերի և կեկեղեցական գրքերի տպագրութեան համար:

Նոյեմբերի 12-ին Ազգային-Եկեղեցական ժողովի նիստը պիտի գումարուի Տաճարում՝ կատարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամների ընտրու-

Թիւերը նախապէս եղած ազգաբարձութեան համաձայն ժամը 11-ին հաւաքուած են բոլոր պատգամաւորները Վեհարան և այնտեղից Տ. Տեղապալի գլխաւորութեամբ հանդիսաւոր երթով իջնուած են տանարւ Փակեւուտ են դռները, որպէսզի հազորդակցութիւն չլինի զբախ հետ: Պատշաճ սպիտակներէն և աղօթքներէն յետոյ Տ. Տեղապալը բացուած է համարուած ժողովը: Թերթիկներով, գաղտնի քուէարկութեան հետեանքն է, եօթանասուն և ինը ձայնից (Արշակ Զօպանեանը այս քուէարկութիւնից յետոյ միայն հասաւ եւ մտաւ տանար) 51 ձայն ստանուած է Տ. Խորէն Արքեպիսկոպոս, 12 ձայն Մատթէոս Արքեպիսկոպոս, 10 ձայն Մեսրոպ Արքեպիսկոպոս, 2 ձայն Տ. Բագրատ Արքեպիսկոպոս և մի մի ձայն Տ. Թորգոմ, Գարեգին, Գեորգ Արքեպիսկոպոսներ: Բացի Խորէն և Մատթէոս արքեպիսկոպոսներից բոլորը հրաժարուած են քուէարկութիւնից:

Կէս ժամ ընդմիջումից յետոյ կատարուած է երկրորդ և վերջնական քուէարկութիւնը: Աւթասուն ձայնից վաթսուն ձայն ստանուած է Տ. Խորէն Արքեպիսկոպոս, տասնևինը ձայն ստանուած է Տ. Մատթէոս Արքեպիսկոպոս, իսկ մէկը սպիտակ թերթիկ: Տէր Խորէն Արքեպիսկոպոս յայտարարուած է ընտրուած՝ Կաթողիկոս Ամենայն Հայոց: Մեսրոպ Արքեպիսկոպոս որպէս աւագագոյն, շնորհաւորուած է ընտրութիւնը, և բոլոր պատգամաւորները մի մի մօտենում և համբուրուած են ընտրեալի աջը:

Որոշ ընդմիջումից յետոյ կատարուած է Գեորգոյն շնորհաւոր Խորհրդի անդամների ընտրութիւնը: 63 ձայն ստանուած է Գարեգին Արքեպիսկոպոս, 52 ձայն Գեորգ Արքեպիսկոպոս, 50 ձայն Մատթէոս Արքեպիսկոպոս, 44 ձայն Մեսրոպ Արքեպիսկոպոս, 43 ձայն Բագրատ Արքեպիսկոպոս: Առաջին շորսը պիտի համարուէին ընտրուած, բայց որովհետև Տ. Մատթէոս, Տ. Մեսրոպ և Տ. Բագրատ արքեպիսկոպոսները հրաժարուեցին, ընտրուած համարուեցան միայն առաջին երկուսը, իսկ կրկնաքուէարկութեամբ ապա Տ. Արտակ և Տ. Արսէն եպիսկոպոսները, որով լրացաւ շորս անդամների թիւը:

Բոլոր պատգամաւորների միահամուռ ցանկութեամբ նորընտր շնորհապալի օժուր կատարուեց հետեւեալ օրը՝ Կիւրակի՝ Նոյեմբերի 13-ին: Չեռնադրութեան և Օժման կարգը կատարող 12 եպիսկոպոսների աւագն էր Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոսը:

Նոյն օրը հանդիսաւոր ճակերոյթ էր բոլոր պատգամաւորների և հիւրերի մասնակցութեամբ, ներկայ էր և նորապսակ Հայրապետը, որ օրհնեց պատգամաւորութեան և հայ ժողովրդին, զոհունակութեան յայտնելով և Խորհրդային Հայաստանի Կառավարութեան:

Նոյն երեկոյեան ժողովի վերջին նիստն էր, որ զբաղուեցան շնորհակալութեան ուղերթ պատրաստելով Խորհրդային Հայաստանի Կառավարութեան անունով, ցոյց տուած բարեհաճ վարքերմունքի համար:

Ժողովի վերջում երեւաց Ս. Հայրապետը, կրկին օրհնելով պատգամաւորութեան, յայտարարեց Ազգային-եկեղեցական ժողովը փակուած:

Անդամ Գեորգոյն Շոգեւոր Խորհրդի՝
ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Փարսուզար՝ Յ. ԲՈՉԱՐԵԱՆ

Ս. ՅԱՎՈՐԻ ՆԵՐՍԷՆ

ՊԱՇՏՈՆ ԵՎ ԿԱՆՔ

Բացի 30 դեկտ. բուսակիր շնորհակալութեան եւ օրհնութեան նամակէ մը, զոր Ամենայն Հայոց Մրբագնագոյն Հայրապետը ղրկած է Ս. Պատրիարք Լօր, ի պատասխան իր հետագրական շնորհաւորութեանց, նման Կ. Պոլսոյ Ս. Պատրիարքին ղրկուածին, Ն. Ս. Օժուրիւնը հանած է գրաբար նամակով մը եւս պատասխանել այն նամակին, զոր Ս. Պատրիարքը ղրկած էր ի Մայր Աթոռ, շնորհաւորական հետագիրքն ետքը: Ստորեւ կը տեսնուին այդ երկու նամակները:

Առ. Ն. Ս. ՕՅՈՒԹԻՆ

Տ. Տ. ԽՈՐԷՆ Ս. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Սպիտակպատաստեան մեր եւ Պատուական Հայրապետն Ամենայն Հայոց
ի Մայր Աթոռ Կարգիկի
Մերոյ Լցմիածնի

Ի ՇՆՈՐՀԱՍՈՒԹԻՆ

ՎԵՆԱՓԱՍԻ ՏԷՐ ՀՈՐԵՒՈՐ

Հուր աւետար ընտրութեան եւ Օժման Չերոյ յաթու հանուրց Հայաստանեայցս ելից զսիրտ ամենեցուն և զմեր անպատում խնդութեամբ:

Օրհնեմք զանհասանելի կամս Անեղին, որ յայց ել ազգի մերում, և պարզեանց մեզ քահանայապետ բարի և առաջնորդ իմաստուն, որ հովուեացէ զհօտ բանաւոր առաքելական Եկեղեցոյս՝ առ ջուրս հանգրստեան սրբոյ Աւետարանի:

Առ երջանիկս ունիմք զանձինս, տեսեալ զի ուր ուրեմն ի դերեւ ելին ամենայն կարծիք թերահաւատից, և վերստին նորոգեալ պայծառացաւ կարգ յաջորդութեան Սրբոյն Գրիգորի, անդէն ի նմին տեղուջ ուրանոր լուսատուն հոգւոց մերոց կազմեալ հանդերձեաց յաստուածախոսն տեսեան իւրում զկերպ և զվիճակ խորա-

նի սրբութեան քրիստոսակրօն հաւատոյս
ի Հայաստան աշխարհի:

Գովեմք յանկեղծաւոր սրտէ զարդա-
րամիտ ընթացս պատուական կառավա-
րութեան ընկի երկրիդ մերոյ եւ հայրեն-
եաց, որ հաճեցաւ ուրախ առնել զսիրտս
ամենայն Հայոց որ ի սփիւռս աշխարհի,
թողացուցեալ զի ընտրութիւն Հովուապե-
տիդ մերոյ լիցի յանկաշկանդ ազատու-
թեան խղճի մտաց եւ ձայնից համօրէն Հա-
յաստանեայցս, որով օրինակու եւ եթ մար-
թէր ապաքէն ձայնի Աստուծոյ լսելի լինիլ
ի ձայնս բազմաց:

Ձեր երիցս ծանեայ երբեմն ի մտեր-
մութեան, մանաւանդ թէ եւ ի լծակից եզ-
բայրութեան՝ օժակցութեամբ ի ձեռնադը-
րութեան անդ եպիսկոպոսական տափճա-
նի, այժմ ցնծազին զգայմամբ եւ խանդա-
ղատանօք սրտի ողջունեալ եւ ձայնեալ հայր
եւ Տէր Հոգեւոր, ցանկամ Քեզ ընդ երկայն
աւուրս կեալ յանդորրու եւ փառաւորիլ
զգաւազան հոգեւոր իշխանութեան ազգի
մերոյ:

Առաջին կացեր Դու ի կարգի Հայրա-
պետաց մերոց յետնոցս դարուց որպէս կա-
թողիկոս՝ ընտրեալ անխառն կամօք ազ-
գին. իմ իղծք սրտի եւ ամենեցուն այն են
զի եւ ի յիշատակս ապագայից ժամանակաց
կացցէ անուն Քո ի թիւս հայրապետացն
այնոցիկ որք առաջինք եղեն առուելա-
գոյն արդիւնաւորութեամբ պաշտաման իւ-
րեանց եւ պարտուց:

Ձայս ի խորոց սրտի մաղթեմք յամե-
նաբարւոյն Աստուծոյ, հանդերձ ամենայն
միաբանիւք եւ ժողովրդեամբ Սրբոյ Աթո-
ռոյս, զորոց ամենեցուն եւ զիմ աղաչեմ
ընդունիլ զհաւաստիս որդիական ակնա-
ծութեան եւ զհամբոյր մեծաբանաց ի սուրբ
աջ զլիտոյդ մերոյ հոգեւորի եւ Տեառն, ու-
րում կամ եւ մնամ խոնարհ աղօթա-
կից՝

ՊԱՏՐԻԱՐԻ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ
ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊՍ.

Թ, 1380-27

ի 21 Նոյեմբերի 1932 ամի

ի Ս. ԵՐՈՒՍԱՂԷՄ

ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱՊԱՏՈՒԹԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐԻ ԱՌԱՔԷԼԱԿԱՆ ԱԹՈՒՈՅ
Ս. ՅԱԿՈԲԵԱՆՅ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ
Տ. ԹՈՐԳՈՄ Ս. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Սիրեցեալ եղբայր Մեր հոգեւոր եւ լծակից,
Կոհութեամբ սրտի ընկալաք զգրութիւն
եղբայրութեանդ, որ ընդ համարաւ 1380-27:

Ձգամք ի խորս սրտի եւ գիտեմք ըզ-
ծանրութիւն պաշտամանս եւ պարտուց հայ-
րապետական, մանաւանդ ի ներկայ զըժ-
ուարագոյն ժամանակիս, բայց եւ հաւա-
տամք յողորմութիւնն Աստուծոյ, եթէ օրհ-
նեսցէ Տէր եւ պողարերս արասցէ զսէր եւ
զհաւատարմութիւն եղբայր Մերոց, որք
ի բարձր աստիճանս նուիրապետութեան կո-
չեալ կան, առ Մ. Աթոռն եւ ի գահակալ նո-
րին ի վարումն ղեկի նաւու եկեղեցոյ մերոյ:

Ձեռն Մեզ անձանօթ բարեմասնութիւնք
հոգւոյ եւ սրտի Ձերդ Ամենապատուութեան,
զի քանիցս տեսեալ է Մեր գնեկայութիւն
Ձեր ի Մ. Աթոռոջս, որպէս պատգամաւոր
կաթուղիկոսական, եւ մանաւանդ որպէս
օժակից եղբայր յեպիսկոպոսական Ձեռնա-
գրութեանն:

Քաջապէս տեղեակ եմք պատրաստա-
կամ ծառայութեանդ, որպէս կաթուղիկո-
սական պատուիրակ ի Հնդկաստան եւ յեւ-
րոպա եւ գիտեմք, թէ որպիսի եռանդեամբ
եւ ջանիւ գուն զործեալ է Ձեր օգտակար
հանդիսանալ բարոյական եւ նւթական
չահուց Աթոռոյս ի կատարման յանձնարա-
րութեանց հոգելոյս նախորդին Մերոյ:

Ի նկատ առեալ Մեր գայս ամենայն եւ
զանցեալ զործունէութիւն ձեր առ հաստ-
րակ, ունիմք զիրական հաւաստիս սրտե-
ռանդն հաւատարմութեան առ Մ. Աթոռն
եւ աթոռակալ նորին, Ձեզումն զգայմանց
եւ բարեմաղթութեանց ընդունեմ եւ ճա-
նաչեմ, որպէս զյորդ եւ զյստակ բղխումն
ջուրց յաղբերաց սրտի Ձերոյ:

Մաղթեմք եւ Մեք զկարողութիւն Ձեզ,
օրհնելով յանուն Տեառն զմիաբանականդ
ուխտ եւ զամենայն զործակիցս, զի ջանք
Ձեր արդիւնաւորք լիցին ի պայծառութիւն
Աթոռոյդ եւ յուրախութիւն սրտի Մերոյ:

Աղօթարար՝ ԵՐՈՒՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

Թ. 141

ի 28-ն Յունուարի 1933 ամի
ի Ս. Էջմիածին

Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն, Ժ Ո Ղ Ո Վ Ա Կ Ա Ն
ԵՒ Ա Յ Յ Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն Ե Բ

Ս. Արուսյա Տճօրէն Ժողովը փետրուար ամսուայ ընթացիկն ուր անգամ գումարուեցաւ իր վարչական մարմին եւ զբաղեցաւ եկեղեցական, մասնաւորապէս, կարգապահական, շինութեան եւ Սուրբ Տեղեաց իրաւանց վերաբերեալ ճօրհանութիւններով: Իսկ իր կրօնական ասեան շարք անգամ նիստ կազմելով, զբաղեցաւ բնանեկան, ամուսնական եւ ժառանգական խնդիրներով:

● Շբ. փետր. 4.— Ս. Պատրիարքը, օգտուելով Երիվով զննուելուն պատճառներէն, Տ. Գեղամ վրդ. ի նեց այցելեց Անդրյորդանանի վեցնապէս էմիր Ապսուլյանի, որ Յազանանու յայնկայս ավուներ, իր երկրին սանմանածայրք. «Ալէմպի» կամուրջին մօտակայ արեգչեր տափասանի մը վրայ եկած էր քանի մը օր օղափոխութեան հանգիստ մընել վրանայակ խորաններու մէջ: Նորին Բարձրաբար մեծ պատուով ընդունեց Ն. Ամենապատուաւորինը. տեղեկութիւններ հաջոյց ընդհանուր Հայոց վիճակին վրայ. գոմուսակութեամբ խօսեցաւ իր երկրին, մասնաւորապէս Ամանի եւ Սալթի մէջ զննուող մեր ազգայիններուն մասին, եւ յայտնեց թէ շատ զոն պիտի մնայ, երբ յառաջիկային հանի այցելել նաեւ իր մայրաքաղաքը:

● Բե. փետր. 6.— Իր առողջութիւնը վերագասմ ըլլալով, Ս. Պատրիարքը վերադարձաւ Երուսաղէմ, ընկերակցութեամբ Տ. Գեղամ վարդապետի:

● Եւ. փետր. 9.— Տպարանի տեսչ Աւանակուեցաւ Տ. Գարեգին վրդ. Պիլպիլեան:

● Շբ. փետր. 11.— Տ. Սմբատ Սրբազան մեկնեցաւ Յոպպէ, վաղիկ Բաղդադէ համար հոն,

● Բե. փետր. 13.— Տ. Սմբատ Եպիսկոպոս վերադարձաւ Յոպպէ:

● Գե. փետր. 14.— Տճօրէն Ժողովոյ Աւեմաղպիք բնտնուեցաւ Տ. Հայկազան վրդ.:

● Դե. փետր. 15.— Սիոնի դեր-խմբազուրբեան պատօնը յանձնուեցաւ Տ. Նորայր վրդ. Պողոտեանի:

● Ուր. փետր. 17.— Սրբազան Պատրիարքը, Տ. Սմբատ Սրբազանի եւ Տ. Գեղամ վարդապետի նեց զննեց Պարան Տեղ, ուր մնային յէս միջօրէին:

● Դե. փետր. 22.— Անթիլիասի Կիլիկեան Գրգրեմանի վերատեսուչը Տ. Շանէ Եպս. Գասպարեան, Ս. Պատրիարէն հրաւիրուած ըլլալով միասին անցրնել Բաղանորդական պանոց նախընթաց սօսական օրերը, այս երկու ժամանեց, եւ իր Եպիսկոպոս իր յերուսաղէմ առային այցելութեան առթիւ, ըստ տեղական սովորութեան, ամբողջ Միաբանութեան կողմէ «Հրատափառ»ով առաջնորդուեցաւ ի Ս. Յակոբ, ուր իր ուխտը կատարելէ եւ Կիլիկիոյ զոյգ Վեներուն սիրոյ ուղղոյնը եւ իր շնորհակալութիւնը յատենի եկեղեցւոյ Միաբանութեան հաղորդելէ եւ յայտնելէ վերջ թափօրով առաջնորդուեցաւ պատրիարքեանի դահլիճը, ուր Ն. Ամենապատուաւորինը սիրովոր ողջաւրամբով ընդունեց իր երբեմնի միաբանակիցը, որուն նեց զպրոցական հազր յիշատակներով Գրգրեմանէն կապուած է իր սիրքը:

● Եւ. փետր. 23.— Երուսաղէմի Կառավարիչ Մր. Բամբէլ այցելեց Ս. Պատրիար Հօր եւ տեսակցեցաւ Ս. Յարութեան եւ Բեքրեմէմի Ս. Սննդեան տաններուն նորոգութեան խնդրոյն շուրջ:

● Շբ. փետր. 25.— Ըստ յատկ հրատարի, Ս. Պատրիար Հայր զերեկի նախն սեղանակից եղաւ Ն. Վսեմութեան Բարձր Իովիտին, իր ապարանքին մէջ, բազմաթիւ բարձրասիւնան պատօնատարներու եւ նիւրերու նեց:— Նորին Վսեմութիւնը, ընդունելով Ս. Պատրիարին հրատար, իրիկնաղէմին, իր հիւրերուն նեց եկաւ տեսնել Ս. Յակոբեանց տանարին կարգ մը նմազական եւ զեղարուեստական առարկաները:

● Բե. փետր. 27.— Ս. Պատրիարքը, Տ. Սմբատ Սրբազանի եւ Պր. Կ. Նուրեանի նեց այցելեց Քաղաքայն Բաղրայ Պէլի, որ ինքնաշարժի արկածի մը նետանալով տուր կը մնար: Յետոյ այցելեց, նոյնպէս, զերմանական նոր հիւպատոսին:

● Գե. փետր. 28.— Ս. Պատրիարքը, Տ. Շանէ Սրբազանի եւ Պր. Կ. Նուրեանի նեց պատուոյ այց տուաւ Երուսաղէմի Կառավարիչ Մր. Բամբէլի: Յետոյ այցելեցին Ե. Բ. Ը. Նուրակառոյի նոյնպէս շէնքը, ուր ընդունուեցան պատուով եւ շնորհան հաստատութեան թղթ մատար:— Կէս օրէ վերջ, Տ. Սմբատ Սրբազանի նեց ամենն ի միտոսին զայնի Ռէմիէ, տեսնելու համար նոր սկսուած վանապահական վեց մրտանոցներու վերաբերութիւնը. ապա անցան Յոպպէ եւ Թէլ Ավիվ, եւ երկույեան վերադարձան վանք:

● Պէլուսիքի հեղիզեալ ազգայիններուն ի նպաստ Ս. Քաղաքի մէջ կատարուած հանգանակութենէն այսօր Ն. Ս. Ս. Սանակ Կարողիկայի զրկուեցաւ 108 անգղ. սակի, բացի Յոպպէի եւ Ռեմիէի մէջ հաւաքուած 67 սակիէն, որ նոյն նպատակաւ դրկուած էր շարք մը առաջ: Նպատաստուած Յանձնախումբերուն կազմն ու անուանացանկն է նետեւալը:

Կեղոնական Յանձնախումբ, որուն նախագահն է Լուսուարապէս Գեղ. Տ. Մեսրոպ Ս. Եպս. Նսանեան, Տեարք Հայկազան Քեիլեան՝ անհնապէս, Կարպիս Ղազարեան՝ անեմաղպիք, Եսայի Գանգաբեան՝ գանձապետ:

Ա. Յանձնախումբ.— Ս. Յակոբեանց վանքին մէջ բնակող ազգայիններու յատուկ.— Տ. Պարգե վրդ. Վերանեան, Տեարք Բիւզանդ Սէմէրեան, Նիկողոս Չազմազեան, Կարապէս Անդրեանեան:

Բ. Յանձնախումբ.— Պարիսպէն ներս բնակող երուսաղէմացի ազգային յատուկ.— Տ. Վահան վրդ. Կեղոնեան, Տեարք Նիկողոս Պէտկեան, Ոսկան Սանակեան, Կեղոց Քալէեան:

Գ. Յանձնախումբ.— Պարիսպէն դուրս եւ Երուսաղէմի Հարդ իւլ Նասարա Քաղաքեանի մէջ բնակող ազգային յատուկ.— Տ. Գարեգին վրդ. Պիլպիլեան, Տեարք Միխայէլ Թիլիլեանեան, Կարպիս Ղազարեան, Մովսէս Աւետեան, Յարութեան Կարապետեան, Բենիամին Տէլիմէնեան:

Ե Կ Ե Ղ Ե Յ Ա Կ Ա Ն Ե Ւ Բ Ե Մ Ա Կ Ա Ն

Կիր. 5 փետր.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան տաճարի հայկական Գողթնայի մատուռին մէջ. ժամարարն էր Տ. Հայրիկ արեղայ:

● Կիր. 12 փետր.— Ս. Յակոբեանց տաճարին մէջ պատարագեց Տ. Տիրայր արեղայ. Տ. Կիրեղ վրդ. քարոզեց, Նիւթ առնելով ճաշու Աւետարանի օրուան ընթերցումէն, բացատրեց թէ յախտնակի կանքին հիմն է Հաւատքը, որ, Յիսուսի անձին զգացուած իբրեւ հոգեւոր կանքի սկիզբն է:

անունը տարրացնելով մարդուն բարոյական էութեան մէջ. անոր կ'ապահովէ փրկութեան երաշխիքը:

Յետոյ Ս. Պատրիարքը խօսեցաւ Պէյրութի հըրկիզաններուն մասին, ազգուայէջ կոչ ուղղելով ամէնուն զՅատարութեան: Հաղորդեց անունները երեք հանգանակիչ Մասնախումբերու անդամներուն, որոնք, իւստարապետ Տ. Մեսրոպ Սրբազանի նախագահութեան ներքեւ, պիտի սկսին եւ յառաջ աւելին նպաստի հաւերման գործը:

● Կիր. փետր. 19.— Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան մեր վերնամատուռին մէջ. ժամարարն էր Տ. Հայկազուն վրդ., բարոզեց Տ. Նորայր վրդ. «Երանի խաղաղարարաց, զի նորա որդիք Աստուծոյ կոչեցցին» քնարանով:

● Գշ. փետր. 21.— Սրբոց Ղեւոնդեանց տօնին առթիւ. երէկ երեկոյնս նախատօնակէն վերջ, պատրաստեցաւ հանդիսաւոր պաշտամունք եւ Ս. Էջմիածին եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ Ս. Պատարագ. ժամարարն էր Տ. Կիւրեղ վրդ.: Ս. Պատրիարքը բարոզեց. բացատրեց թէ ո՞րքան նախական է կոչուիմ զոր ունին հոգեւորականները հաւատքի եւ մարտի հայրենասիրութեան գործին մէջ. խօսելով վարդանանց պատերազմի եւ Քաղկեդոնի ժողովի մասին, ծանրացաւ այն կէտին վրայ թէ ո՞րն է կրօնքին համար կարեւոր. վիճելով թէ նախորդի մինչեւ ցմահ. ու պանծացուց ոգին Սրբոց Ղեւոնդեանց, որոնք հաւատքի համար քանիւ պայքարելէ աւելի նախընտրեցին նահատակուիլ անոր համար, եւ փոխանակ Քաղկեդոնի՝ Աւարայր երթալով, յաջողեցան փրկել Հայ եկեղեցւոյ Հաւատքը եւ Հայ Հայրենիքը:

● Գշ. փետր. 22.— Ս. Վարդանանց վաղուայ տօնին առթիւ՝ երեկոյնս Ս. Յակոբեանց տաճարին մէջ կատարուեցաւ հանդիսաւոր նախատօնակ, որու միջոցին, ըստ աւանդական սովորութեան Ս. Պատրիարքը ի ձեռն ունէր Հեթում Բ.ի արքայական մականը, որ Ս. Աթոռոյս գանձարանին պատմական նուիրականութիւններէն մին է:

● Եշ. փետր. 23.— Սրբոց Վարդանանց յիշատակի տօնը փառաւորուեցաւ մեծահանդէս պաշտամունքով. Ս. Պատրիարքը, որ ինչպէս Ղեւոնդեանց նոյնպէս եւ այս տօնին «Քրիստոս Աստուած մեր» մաղթանքը արտասանեց հոգեւանդն արտասանութեամբ նահատակաց խնկելի անուններուն, յետոյ ձաշու ընթերցուածի առն կարգաց եւ աշխարհարարի վերածեց նաեւ Եղիշէի պատմութեան ամենէն սրաւայոյզ հատուածներէն մին: Հանդիսաւոր պատարագը մատուց, ըստ սովորութեան, վարժարանի տեսուչը՝ Տ. Տիրան վրդ., որ եւ բարոզեց, բացատրելով Վարդանանց նահատակութեան արժէքը՝ հաւատքի եւ ազգային զգացման տեսակէտով, եւ անոր փրկարար դերը ազգային կեանքի համար:

Իրկունը ժառանգաւորաց վարժարանի մեծ սրահին մէջ տեղի ունեցաւ գրական հանդէս եւ թատերական ներկայացում. Ամեն. Ս. Պատրիարք Չօր նախագահութեամբ, բովանդակ Միարանութեան եւ խումբ ժողովրդեան ներկայութեամբ: Ժառանգաւորները շատ յաջողակ կերպով կատարեցին երկուքն ալ: Բացման խօսքէն վերջ, զոր կատարեց

Տ. Տիրան վրդ., աշակերտք երգեցին «Նորահրաշ» շարականը. յետոյ, Ա. Մանուկեան եւ Յ. Դեմետրեան արտասանեցին յուսահոգի Դուրեան Սրբազան Պատրիարքին զեռ Միհրան Դուրեան եղած ժամանակ գրած ուսանաւոր մէկ տրամախօսութիւնը, «Մոռացար, եղբայր, զիշերն այն տխուր». սպա հինգ ժառանգաւորներ, Յ. Ապտեան, Ա. Պարունտգեան, Լ. Պէրեան, Կ. Շիրինեան եւ Հ. Առաքելեան, ներկայացուցին Պատրոս Դուրեանի սրտայոյզ մէկ ազգ. ողբերգութեան խորհրդաւոր դրուագներէն մին: Ս. Դուրեան մեծան արտասանեց Վարդանի ճառք. ի վերջոյ Թ. Ճէրէմեան, Ա. Լուսարարեան եւ Շ. Բարուրեան ներկայացուցին «Վասակի իղծը» տեսարան մը, զոր մեծանուն գրագէտ Պ. Տիրան Կամարականի պատմական մէկ նորավիպակէն թատերական ձեւի վերածած էր Պ. Գ. Մխայեան, եւ որ հանդիսական երեկոյթին ամենէն տպաւորիչ մասը եղաւ.— Գրական բաժնին սկիզբը բանախօսեց Տ. Զօզն վրդ., նիւթ ունենալով «Հաւատքի եւ Հայրենիքի զագափարը», եւ զեղեցիկ կերպով ցոյց տուաւ այդ երկու զգացումներուն փրկարար կցորդութիւնը հայ ազգային կեանքի մէջ: Իսկ փակման խօսքը արտասանեց Ս. Պատրիարքը. հանդէսէն եւ ներկայացումէն բարոյական եզրակացութիւններ հանելով ամէնուն համար:

● Ուր. 24 փետր.— Ըստ աւանդական սովորութեան եւ իրաւանց, Ս. Պատարագը մատուցուեցաւ Ասորոց Ս. Մարկոս եկեղեցւոյ մէջ. ժամարարն էր Տ. Խորէն վրդ., իսկ բարոզեց Տ. Գեղամ վրդ.:

● Եր. 25. փետր.— Առաւուռուն հանդիսաւորապէս կատարուեցաւ Կոստանդնուպոլսոյ Ս. Ժողովոյ տօնին պաշտամունքը, իսկ երեկոյնի փակեալ խորանի խորհրդաւոր արարողութիւնը. բոլոր սեղանները ծածկուեցան զեղարուեստական թանկագին վարագոյրներով, որոնք. ըստ սովորութեան կը փոխուին ամէն շաբաթ:

● Կիր. 26 փետր.— Բուն Բարեկենդանի առթիւ բարոզեց Ս. Պատրիարքը, քնարան առնելով վերան բարոզի եւ 16 խօսք, բացատրեց թէ հոգւոյն լոյսը, զոր ունի ամէն մարդ, պէտք է փայլի բարի գործերու առարինական կատարումին մէջ:

Երեկոյնի հանդիսաւոր ընդհանուր ընթերցումը միարանական սեղանատան մէջ. Տ. Սմբատ Սրբազան բաժակ առաջարկեց Ս. Պատրիարքին կենաց համար, բարեմաղթական օրագրին ուղերձով մը: Ն. Ամենպատուութիւնը բաժակ բարձրացուց Ամենայն Հայոց Ընդհ. Հայրապետին, Կիլիկիոյ զոյգ Կաթողիկոսներու եւ Կ. Պոլսոյ Ս. Պատրիարքի կենաց համար. Ի վերջոյ երկարօրէն խօսեցաւ վանական կեանքի ներքին սրբութեան եւ կրօնական բարագրութեան մասին, Մեծ Պահրի շրջանը ներկայացնելով պատեհութիւն հոգեկրթական մտամփոփման եւ աղօթքի, եւ ջերմագին մաղթանքներով բաժակ առաջարկեց Միարանութեան կենաց. սրբատառու է տպաւորիչ ուղերձ մը ըրաւ նոյնպէս Տ. Շահէ Սրբազան, որուն ի յարգանս նաեւ սիրալիր ակնարկութիւն հիւսած էր Ս. Պատրիարքը իր խօսքերուն մէջ. խօսեցաւ նոյնպէս ժառանգաւորաց Վրժ. Տ. Տիրան վրդ.:

● Բշ. 27 փետր.— Տեսնենք զառաջի տօնին առ-

թիւ, Ս. Յակոբեանց տաճարին մէջ հանդիսիւ պատարագեց Տ. Շահէ՛ Սրբազան, եւ իմաստայից բարոզով մը բացատրեց թէ Քրիստոնէութիւնը ի՛նչպէս հոգեկան, իմացական եւ բարոյական կեանքի լուսաւորութիւն մը եղաւ մարդկութեան համար:

● Գշ. 28 փետր.— Մեծ Պահոյ սկզբնաւորումին առթիւ, առաւօտեան ժամերգութենէ վերջ, ամբողջ Միաբանութիւնը, ըստ աւանդական սովորութեան ներկայացաւ Ս. Պատրիարք Հօր, որ մտղթանքները բարի պահրի, եւ բառանորդական շրջանի բարւոք վերջաւորութեամբ Ս. Յարութեան տօնի արժանաւորման համար:

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹՒԻՒՆՆԵՐ
ՍԻՈՆԻՑ

Յողպէի պատուական ազգայիններէն ազն. Տէր և Տիկին Խաչատուր Թաղէօսեան, իրենց ամուսնութեան արձաթեայ յորելեանի քսանեւհինգամակին առթիւ տարեկան 17 բաժնեգին նուիրեցին Աթոնէ անաթեթիւ: Ս. Պատրիարքը օրհնութեան եւ շնորհակալութեան նամակ մը ուղղեց ազնիւ նուիրատուներուն:

Մասնագարանիք


Պ. Արամ Արամեան, Գահիրէէն, Ս. Աթոռոյս նուիրած իննելով երկու օրինակ շարթական թայմզ, փառակազմ անգղիերէն բառարան մը, Շէքքիլի ամբողջ գործոց հատոր մը եւ Robert Burnesի ամբողջ գործոց հատորը.— Նոյնպէս երկու օր առաջ ստացուած ըլլալով ի Բարիդ հանգ. Սվանեանի կտակի համաձայն իր ազն. եղբարց և ջոյրերու կամբով և Պ. Վ. Թագաբեանի Ս. Աթոռ զրկած 17 ձեռագիրները և յախնապակեայ նշխարապնակները, Ս. Պատրիարքը ամէնուէն ալ գրեց օրհնութեան և շնորհակալութեան գիրեր:

Շնորհակալութեամբ ստացուած է Զիգակոյէ (Ամբրիկա), Պ. կարօ Գաղաղեանէ, ի Ս. Աթոռոյս, Զնքոյ Ծօլառ Ընթերց. Ընկ. Պաշտօնաթիւրիկին 1927 փետր. 1 — 1932 յունիս 1 հաւաքածուէն, որուն մէջ ամբողջ են 1928, 1929, 1930 տարիները միայն, իսկ 1931 և 1932 պակասաւոր:

Բարեկալութեան

Շնորհակալութեամբ կ'արձանագրենք Ս. Արոտոյս եղած նետեւայ Եւրեմեր.

Եունիւրն Սիթիէն Տիկ. Աստղիկ Գարակէօզեանէ տոյար 15, Տիկ. Պայձառ Մ. Թէրզեանէ տ. 5, Տիկ. Ռաբէլ Թօլմասեանէ տ. 5, ձեռամբ Եունիւրն Սիթիլի Հօգ. Հօլիւ Գեր. Տ. Մամբրէ Ծ. Վրդ. Գալֆահանի: — Գահիրէէն Պ. Սարգիսէ եգ. զահ. 10: Գասալայէն (Սուտան) Տիկ. Սաթեմիկ Շալվարճեանէ Սթիւրիլի 1: Վալանէն (Ֆրանսա) Արժ. Տ. Յակոբ Քնյ. Պօյսանեանէ Ֆրանք 40: Բարիդէն Տիկ. Մարիամ Միրզահանէ Ֆր. 10: Ֆրանսայէն Պ. Յովհ. Փենդերեանէ Ֆր. 10: Երուսաղէմ այցելած Լոնտոնարնակ Պ. Յարութիւն Կ. Էսէֆեանէ Սթ. 1, և վերջնոյս ձեռամբ Լոնտոնարնակ Տիկ. Էլիզ Պալիանէ Սթ. 1: Աղեքսանդրիայէն Տիկ. Լիւսի Զագրբեանէ եգիպ. լիրա 1:



Մեծանուն եւ մեծարժէք Մխիթարեանին մահը, զոր խմբագրութիւնս դառնագոյն վիշտով իմացաւ նախ ազգային լրագրութիւնը եւ ապա յատուկ մահազդէ, կը խոցէ ոչ միայն իր Պատ. Միաբանութեան այլ նաև համօրէն ազգին սիրտը: Գիրէինք թէ իր օտանեակ մը տարիներէ ի վեր ծանրապէս վտանգուած էր իր առողջութիւնը, բայց շէնդէս Ամսօրեայի մինչև վերջընթեր թիւերուն մէջ շարունակուած իր մանրակրկիտ ուսումնասիրութիւնները յուսալ կուտային ամենուս թէ հայագիտական ուսումնասիրութեանց գործը տակաւին բազում տարիներ պիտի կարենար օգտուել իր բազմահմուտ միտքէն և բարձր տաղանդէն: Այդ յոյսն է որ անահնկալօրէն կը խորտակուի ահա իր յանկարծահաս վախճանովը:

Խորիմաց և թափանցող մտաւորական՝ ժամանակին և միջավայրին բոլոր կարելի միջոցներովը լաւագոյնս պատրաստուած իր նախասիրած ապագայէրին, Հ. Տաշեան ամենէն պատկառելի վարիչներէն մին եղաւ ազգային բանասիրութեան և ընդհանուր հայկական գիտութեանց շարժումին, որ շուրջ կէս դարէ ի վեր այնքան զնահատելի յառաջդիմութեամբ սկսած էր արդիւնաւորուիլ եւրոպացի հայագէտներէ ներշնչուած ուղղութեամբ եւ բազմաթիւ Մխիթարեան և ոչ-Մխիթարեան հոգեւորական և աշխարհական հայագիլ գիտուններու աշխատութիւններով: Անկարելի է խոստովանել թէ այդ ամէնուն մէջ բարձրագոյն հեղինակութեամբ փայլողներու կարգին կը պատկանէր ինքը, և այդ զգացումին լոյստօն է որ կարելի է չափել իր մահուան պատճառած կորուստին մեծութիւնը:

Բնիկ Հայաստանցի, Բարձր Հայքէն, իր արիւնին մէջ նոյն իսկ կրելով իր ցեղային գիտակցութեան զգացումը, սր միշտ կարեւորագոյն ազգակ մըն է ազգի մը իմացական եւ բարոյական արժէքները ամնչնալու եւ զնահատելու գործին համար, եւ յետոյ իր զարգացումն ընդունած ըլլալով Այտնեանի արբանջութեան ամենէն ծաղկած շրջանին, հանգուցեալը կանուխէն և յաջողապէս կրցաւ բոլորանուէր տրամադրել ինքզինքը՝ բանասէրի, քննադատի, պատմագէտի, լեզուագէտի իր ձգտումներուն, զորս այնքան հոյակապ կերպով արդիւնաւորեց հետզհետէ, ճշմարիտ գիտնականի անվիճելի ձեռնհասութեամբ: Հայ մատենագրութեան գաշտը եւ, ընդհանուր առմամբ, հայագիտութեան ոլորտը իրեն համար շունչեցան անձանօթ կէտ և անկիւն: Ամէն կողմ սփռեց իր քննող գատու-

մին լոյսը, և իր գրիչը, որ չզաղքեցած շարժել է մինչև վերջին շունչը, ամեն ուղղութեան վրայ տարածեց իր բեղուն մտքին արդիւնքները, գեղեցիկ և խնամուած երկերով:

Բացի ճիւղաճիւղ դասական հայերէն լեզուի լեզուագիտութենէն հայկարանական հակա՝ գործէն, որ թէեւ՝ իրրեւ ձեռնարկ՝ երկասիրութիւնն է Ն. Սպէնեանի, բայց իրրեւ ուսումնասիրութիւն իր գործն է ամբողջովին, ինքը վերածնունդ և կատարելագործած ըլլալով զայն, ինչպէս նաեւ Ն. Գալստիանի Վերջապահ պատարագամատոյցքն էն, զոր հրատարակելի վիճակի մէջ գնելու համար անագիւն աշխատութիւն տարած է ինքը՝ դասաւորումի, ամբողջացումի և ծանօթարանութեան տեսակէտով, քսանէ աւելի են թուով՝ զուտ բանասիրական բովանդակութեամբ կուտայն հատորները, որոնցմով հարստացուցած է վիճակներն Մխիթարեանի ՎԱՊԳ Մատենադարանի հրատարակութեանը շարքը: Ասոնցմէ կարեւոր մաս մը թարգմանութիւններ են Ղիւպշեանի, Բրոքէլմանի, Կարիէրի, Կոնրիբրի, Ն. Մառի, Ֆէթթէրի, Պէտէրսենի՝ հայագիտական և Անտէրբընի, Փրստի և Կուտոն եղբարց աշխարհագրական գործերուն. իսկ միւսները՝ զուտ անձնական աշխատութիւններ: Այս վերջիններուն մէջ կան այնպիսիներ որոնց մէն մի հատոր ամբողջովին նուիրուած է միակ գործի մը ուսումնասիրութեանը, ինչպէս. Վզաթանգեղոս առ Գէորգայ Ասորւոյ, Վուտ-Կալլիսթենէն, Վէյ Ղեղարութիւն, միառախտական դիտողութիւնները, և այլն: Իսկ միւսները հաւաքումներ են ՎՄանք ուսումնասիրութեանց, այսինքն մէկնագրական երկեր, որոնց վախճանն է՝ լուսարանելով մասնակի հարցեր, դիւրացնել գրական շՐՋաններու կամ շարժումներու լիակատար ըմբռանումը և, այսպէս, գետին պատրաստել համագրական մեծ ուսումնասիրութեանց: Տաշեանի նման բաղմանմուտ միտք մը, աւելի այս վերջին տեսակին պատկանող ուսումնասիրութեանց ընդունակ, դիտնական ազնուամիտ անձնութեանցութեանն որդին էր որ կը տարուէր, իր ժամանակն ու տաղանդը այսպէս նուիրելու համար նախանխերու մշակման գործին, որմէ բնականաբար ուրիշներ պիտի օգտուէին: յետոյ:

Նոյն այդ ոգին էր նաեւ անշուշտ որ իր մէջ ձնաւ հայ գրչագիրներու գիտական ցուցակագրութեան գաղափարը: Ըստ երեւոյթին անշուշտ և անձնական գոհացումի տեսակէտով յաճախ ապրեալստ և էպպէ տաժաններ յայդ աշխատանքին, որուն օգուտը անկեղծելի է բանասիրութեան համար, ան լծուցելու անամմատ կորովով և համբերութեամբ: Հայ Ձեռագիրները իրենց գրական պարունակութեան, արուեստի հանգամանքներուն և պատմական պարագաներուն քննութեամբ ցանկագրելու, և անոնց անալիզ, յաւելուածոյ, պակասեալ և մատենագրական այլայլութեանց ենթարկուած մասերը ճանչնալով հղիելու գործը կը պահանջէ ներկուտ հրատարակելու ազգային և մասամբ նաև օտար գրականութեանց: Այս պատճառաւ բո՛ւն գործին

մարդուն էր որ բարեբախտաբար կը վիճակուէր անոր առաջին ձեռնակը իր կազմած և 1895 ին հրատարակուած Յուլյանը, որ կը պարունակէր Վիեննայի Մխիթարեանց մատենադարանի այն ատենի ձեռագրաց (թուով 573) նկարագրութիւնը միայն, իբրև գիտնորէն յօրինուած մանրապատում ցանկագրութիւն, մէն մի ձեռագրի բովանդակութեան մանրամասն վերլուծմամբ և ծանօթութիւններով, վերջը դրուած այլուրեքական ընդարձակ ցուցակովը՝ որ մատենագիտական խիտ հանրագիտարանի մը ձեռն ունի, հայկական գրութեան և կազմարարութեան բազմաթիւ լուսատիպ նմոշներովը և զանազան համատեսական և բաղադատական ցուցակներովը և ամբողջին գերմաներէն լեզուով ամփոփումովը, Հայ բանասիրութեան պատմութեան մէջ թուական բացող կոթողական գործ մըն է, որ ինք միտակը պիտի կարեւոր անմահացնել իր հեղինակին պետութիւնը:

Ճշմարիտ դիտնականի այդ ոգին է որ կը տեսնուի որքան իր գործերուն տրուած խրդնաւ միտ խնամքին մէջ և գրականութեան՝ որ գրչի դուստր, յստակ և անսթեկեթ արտայայտութեան շնորհը եղաւ, նոյնքան նաև բարձրորէն լուրջ իր նկարագրին ազնուութեանը մէջ, զոր անվրէպ զգացած են բոլոր անոնք որ անձամբ զինքը կրցած են ճանչնալ: Նոյն այդ ոգին է զարմեալ որ կազմած էր անոր մէջ խորապէս ազգասէր Հայը, որ խանդաղատանք ունեցաւ միշտ իր ցեղին և անոր բոլոր արժէքներուն և նուիրականութիւններուն հանդէպ, ասոնց կարգին՝ մասնաւորապէս հանդէպ ազգային եկեղեցիին, որուն ընդդէմ ոչ մէկ խօսք ելած է երբեք իր թրթրերէն և ոչ մէկ բառ իր գրչէն: Ընդհակառակն իրեն հետ յարաբերութեան ռենցողներ վկայած են միշտ այն պատկառանքին մասին զոր անիկա զգացած է անոր վերաբերմամբ:

Իբրև վերջարան իր մեծարելի յիշատակին նուիրուած այս հակիրճ էջին, անկեղծօրէն կը բերուինք արձանագրելու յոյս մը և իղձ մը: 20ւնինք տարակոյս թէ իրեն նման բազմալատատակ բանասէր մը և մատենագիր մը պէտք է թողած ըլլայ զեռ անտիպ մեծ կամ փոքր գործեր կամ գրուածքներ, որոնց կարեւորութիւնը անուարկելի է հայ բանասիրութեան և Հայագիտութեան համար ընդհանրապէս: Ներելի չէ՞ արդեօք անկեղծել որ իր մեծայարգ Միաբանութիւնը խորհի և անօրինէ պարտուպատշաճը անոնց հրատարակութեան համար: Մենք վստահ ենք որ ազգին մէջ պակաս պիտի չըլլան այսպիսի գաղափարի մը իրագործման համար նիւթապէս օգնելու տրամադիր ազնիւ հոգիներ: Այդ կերպով միայն, կը կարծենք, կարելի պիտի ըլլայ ազգովին յայտնել այն յարգանքը, որուն իրօք և իրաւամբ արժանի էր անմոռանալին Ն. Տաշեան: